

ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ՀԱՅ ԵՒ ԱՐԱՐ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԻ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆԸ

Այս ուսումնասիրութեանս նպատակը, ինչպէս որ խորագիրս ալ ցոյց կուտայ՝ Հայաստանի եւ Արար Խալիֆաներու պետութեան միջեւ զեղարուեստական յարաբերութեանց մասին խօսիլ է։ Մենք գիտենք որ Արարական տիրապետութենէն առաջ Հայաստանի մէջ կար ազգային, բնիկ զեղարուեստ, եւ պատճառ մը չկայ խորհելու համար որ Արարական զերիշխանութեան Հայաստանի վրայ վերջնականապէս հաստատուելէ վերջ հայկական ազգային, բնիկ զեղարուեստը կորսուեցաւ, ո՛չ, այլ ընդհակառակն, պատճառներ ունինք համոզուելու համար որ, հայկական զեղարուեստը նոր թափով յառաջ գնաց, այսու հանդերձ չէ կարելի ուրանայ որ արարական քաղաքակրթութիւն եւ զեղարուեստ կոչուածը ունեցաւ նաեւ իր ազդեցութեան բաժինը այդ շրջանի հայ զեղարուեստին վրայ։ Ըստ իս, Արարացուց ազդեցութեան շրջանը, իրենց տիրապետութեան ի Հայս ծաւալման միջոցին, կը համապատասխանէ թ. դարուն եւ յաջորդ ժամանակաշրջանին։

Պիտի ուզէի նկատի ունենալ արհեստներու եւ արուեստներու բոլոր տեսակները, սակայն պէտք եղած նիւթերը եւ վկայութեանց աղբիւրները կը պակսին ինձի, ես որ ստիպուած եմ անձնական սահմանափակ նիւթական միջոցներովս միայն ձեռք անցնել կարիքներս եւ զոհանքնէ պահանջներս։ Թանգարաններ կամ ճոխ մատենադարաններ կը պակսին քաղաքիս մէջ։ Արդ, ուսումնասիրութիւնս աւելի մեծ չափով զորդերու վրայօք է որ պիտի ըլլայ, այս մասին բարեբաղդար կարեւոր տուեալներ հաւաքած ունիմ։

Արարացուց խալիֆաները սիրահար էին

ճոխութեան, որով զոհարեղէնի, մետաքսէ, բուրդէ, բամպակէ կամ կտաւէ հիւսածեղէններու եւ զործուածներու, մանաւանդ զորդի, կապերտի կողոպուտը արդար կը սեպէին ձեռք անցընելու համար այդ իրերը. բարեբաղդարար գնահատող ալ եղան, եւ իրենց տիրապետութեան սկզբնական շրջանի աւերի ու աւարի զործունէութենէն վերջ պաշտպանեցին, քաջալերեցին եւ օժանդակեցին արհեստները եւ արուեստները, մանաւանդ զորդերն ու հիւսածեղէնները եւ անոնց արապորդները։ Իրաւ է որ երբ իրենց ձեռքը անցաւ (637ին) Խոսրովի գարուն կոչուած հոյակապ հիւստածեղէնը, գայն փճացուցին վանտալօրէն։ «Երբ Տիգրոն, Սասանեանց ոստանը, Քրիստոսի 637 թուականին Արարացուց ձեռքը անցաւ, անոնք հոն գտան՝ արքայական պալատին մէջ սրուն աւերակները դեռ կը մնան՝ 1051 քառակուսի մէթր չափով փթխարի կապերտ մը, որ շինուած էր Խոսրով Ա.ի համար։ Անոր յաջորդը Անուքար (Ք.ի 531-579) շարունակեց զործածել գայն միայն ամպոս օրերուն, երբ պարտէզներուն մէջ մնալը յարմար չէր։ Այն ատեն խրախճանքները պալատին մէջ կը փոխադրուէին, եւ կապերտին նկարակերտութեամբ զարնանազեղ պարտէզ մը կը ստացուէր։ Ասիկա քսիւտուան կապերտն էր. Պարսկաստանի մէջ գարուն Խոսրովի կը յորջորջուէր։ Նիւթը, հրաշալի եւ արժէքաւոր, կը բաղկանար մետաքսէ, ոսկիէ, արծաթէ եւ թանկագին քտրերէ։ Անոր վրայ ներկայացուած էր զեղեցիկ, հաճոյալի վայր մը, առուակներով եւ իրարու խառնուող ճամբաներով, զարնան ծաղիկներով եւ ծառերով։ Լայն շրջագօտին կը ներկայացնէր ծաղիկներու ամուներ, որոնց մէջ թանկագին գո-

հարները կապոյտ, կարմիր, դեղին, ճերմակ եւ կանաչ գոյներով գեղեցիկ ծաղիկները կը ցուցնէին: Ոսկին կը ներկայացնէր դեղնագոյն հողը եւ կ'որոշէր առուակներուն եղերքները, ուր բիւրեղը ջուրն էր: Ուղիները ցոյց տրուած էին մարդարտաշար դարդարանքներով: Ծառերուն բունները ոսկի եւ արծաթ, տերեւները եւ ծաղիկները մետաքս, պտուղները երփներանգ գոհարներ էին:

«Գորգին իբր արժէք նշանակուած էր երեք չորրորդ միլիոն տոշար, ու միակ յաղթականի մը իբր աւար շատ նկատուած ըլլալով, կտոր կտոր եղած էր բաժնուելու համար զօրքին» (1) 637ին այս թանկագին հիւս-

(1) Walter A. Hawley, Oriental Rugs. 1927. էջ 76: Նաեւ «ցարկարաժինի մը մէջ գտնուած էր ճերմակ ծաղկեղիպակէ կապերտ մը 450 ոտք երկար եւ 90 ոտք լայն, շրջագօտիով մը որ ընդելուզուած էր հագուագիւտ երփներանգ գոհարներով, ներկայացնելու համար ամէն տեսակ գեղեցիկ ծաղիկներով պարտէզ մը: Տերեւները կազմուած էին զմբուխտէ, ծաղիկները եւ կոկոնները մարգարիտներէ, շափիւղաներէ, եւ ուրիշ գոյնզգոյն գոհարներէ, մեծ արժողութեամբ:» (Geo Rowlinson, M. A.— The Seven Great Monarchies.— Vol. III էջ 558/ նման գորգեր դեռ կը հիւսուէին մինչեւ իսկ մեր ժամանակները, անշուշտ ոչ այս կտորին նման մեծ եւ օտաւ: քանի մը տարիներ առաջ Պաղտատցի հնավաճառ բարեկամն Տիար Թովմաս Մէյմարեան բաւական թուով ընտիր գորգերով Նիւ Եորք եկաւ վաճառականութեամբ: Գորգերուն մէջ կար նաեւ փոքրածաւալ, բառակուսի մետաքս գորգ մը ոսկեթել եւ արծաթ, մարգարտաշար: 1929ին Պաղտատ հանդիպած ատենս տեղեկութիւն ուզեցի գորգին մասին, որ կնոջ մը կը պատկանի եղեր, եւ ասկէ աւելի բան մը չկրցայ իմանալ: Նոյն 1929 տարին Նիւ Եորք ծանօթ վաճառական բարեկամէս Տիար Յ. Յ. Խագուլեանէն նոյն բանուածքով աւելի խոշոր կտոր մը ձեռք անցուցի, ան ինծի բաւ որ ատոնք շինուած են 4. Պուլիս շէրէքէի գորգի հիւսուածարանին մէջ: Շինուած էին կեղծ սետաքսի, սուտ ոսկեթելի եւ արծաթ թելի նիւթերով /առանց մարգարիտի/. Խիստ

ուածեղէնին փճացումէն յետոյ Արար խալիֆաները չկրկնեցին նմանօրինակ դէպքեր: Անդամ մը որ բացարձակ տիրապետութեան հասան, զուցէ իրենց — համեատ ծագման պատճառաւ՝ ինքզինքնին նուիրեցին ճոխութեանց, այսպէս զօրավիզ ըլլալով գեղարուեստին: Բնականաբար անոնց ուշադրութենէն չէին կրնար վրիպիլ հայկական հիւսուածեղէնները եւ կապերաները, որոնք արդէն որոշ համբաւ ունէին: Գուցէ այդ պատճառաւ, ուղելով Հայոց մօտ քաջալերել անոնց արդիւնաբերութիւնը, նոյն իսկ պարտադիր ընելով զանոնք այդ արուեստին եւ արհեստին, դիմեցին պետական միջոցներու: «Արարացի պատմաբան Իպն-Սալտուն Հայաստանի կողմէն ութերորդ դարուն մէջ Պաղտատի խալիֆաներուն հատուցուած հարկերուն առաջինը ըլլալով կը յիշատակէ գորգերը»: (2) Ասիկա նշանակալից է, եւ մէկէ աւելի ուղղութեամբ: Նախ ցոյց կուտայ որ գորգաշինութիւնը ազգային ճարտարարուեստ մը կը նկատուէր Հայաստանի մէջ Ը. դարուն, ճարտարարուեստ մը նշանակուելու չափ քանակով եւ որակով: Յետոյ այս վկայութիւնը ցոյց կուտայ Արարացուց զնահատումը, որ նոյն ատեն Հայոց քաջալերութիւն մըն ալ եղաւ: Գիտենք թէ Արարները գոհացնող զանազան հում նիւթեր կային Հայաստան, եւ սակայն անոնք կը նախընտրեն երկրին արուեստին եւ արհեստին մէկ արտադրութիւնը, որ արդարեւ արտակարգ արժէք եւ համբաւ ունենալու էր անոնց ցանկութիւնը զրգուելու համար: «Սալիֆայութեան ընթացքին (632-1257) Մահմատական տիրապետողները նուիրուեցան ճոխութեան, պահպանեցին իրենց տիրապետած ժողովուրդներուն գեղարուեստի զանաձերը, եւ քաջալերեցին զանոնք նոր ձեռնարկութեանց: Ասիկա մասնաւորապէս ճիշտ է

հետաքրքրական աշխատութիւն մը ըլլալուն ուշիմաի մեծահարուստ բարեկամներէս Ամերիկացի Mr. E. W. Ingramի (Wichita, Kansas) սեփականութիւնն է այժմ: Այս գորգերէն թէ դարու փոլմէզ կոչուած 20-25 կտորոնց հաւաքածոյ մը ցուցադրուեցաւ 1930ին Նիւ Եորքի Metropolitan Art Museumի մէջ: (2) «Շանթ», 4. Պուլիս 1919 էջ 417:

Սուրբոյ եւ Եղիպտոսի Խալիֆաներուն համար: Քրիստոսի 743ին մեռած Եղիպտոսի Խալիֆ Հիշամի խնճոյքի սրահը զարդարուած էր կապերտով մը որ հիւսուած էր մետաքսով, եւ ոսկեթել բանուած, երեք հարիւր ոտք երկայն եւ հարիւր յիսուն ոտք լայն: Սուլթաններուն բնակած եղիպտական պալատին բոլոր սենեակներն ալ մետաքս կապերտներով եւ կերպասով զարդարուած էին, նաեւ Սուրբոյ մզկիթները նոյնպէս կահաւորուած էին:» (1) Խալիֆաներուն ճոխասիրութեան պատճառաւ տիրապետուած ժողովուրդներու ճարտարարուեստներուն պաշտպանութեան շնորհիւ էր որ անտարակոյս այնքան կարճ ժամանակի մէջ կատարելութեամբ կազմակերպուեցաւ արաբական մշակոյթ կոչուած գեղարուեստական ճաշակաւոր խառնուրդը:

Վերի կարեւոր վկայութիւններով ցոյց տալ ուզեցի Արաբացոց Խալիֆաներուն հետաքրքրութիւնը թանկագին, նուրբ եւ սուղ գորգերուն մասին: Եթէ նոյն իսկ ենթադրենք որ հայ գորգաշէնը ժուժկալ էր իր գործածած նիւթերուն մէջ, եւ սակայն անուրանալի է որ գորգաշինութեան արհեստական մասը ան մեծ բարձրութեան մը հասցուցած էր, թէ եւ մեզի հասած նմոյշները կը պատկանին այդ արուեստին խանդարեալ եւ անկեալ շրջանին: Ինծի չեն պակտիր պատմական փաստեր ալ յայտարարելու համար որ արծաթ, ոսկեթել թանկագին նիւթերով պատրաստուած գորգեր կային Հայաստանի մէջ եւ ատոնք կը հիւսուէին շատ կանուխ ժամանակներուն մէջ իսկ հայ վարպետներէն:

Առ այս Ասողիկ կը վկայէ թէ Գաղիկ Շահընշահի կինը Հայոց կատրամիտէ թագուհին, Անույ կաթուղիկէին կը նուիրէ «ի գարդ ծիրանեծաղիկ, ոսկեթել նկարագործ անկուածոց»: Ասիկա միակ վկայութիւնը չէ ի Հայս ոսկեթել կապերտի (անկուածոց): Պատմիչ Վարդան վարդ. (էջ 103) որոշ կ'ըսէ թէ «Փատլուն անու զԱնի յԱլփասլանայ, տալով նմա ոսկիալուռ նկարս ծաղկոցի»: Որոնցմէ զատ ուրիշ վկայութիւններ ալ կան մեր մատենագրաց մօտ: Ուստի նկատի առնելով այս, կըրնանք մտածել ըլլալ որ Խալիֆաները ամէն

միջոց գործադրեցին հայ վարպետներուն վերայ, աւելի ճոխ, աւելի թանկագին, աւելի նուրբ գորգեր պատրաստել տալու համար, եւ հայ վարպետն ալ ստիպուեցաւ նկատի առնել անոնց փափաքները, ձգտումները, ճաշակները, հասկացողութիւնը, եւ անա այսպէս ծայր տուաւ արաբական ազդեցութիւնը հայ արուեստին եւ գորգաշինութեան վրայ:

«Հնագոյն գորգերէն, անոնք որ Հայաստան հիւսուած էին, շատ աւելի քիչ ծանօթ են քան թէ անոնք որ հիւսուած են Պարսկաստան: Այսու հանդերձ, կարելի է բնականօրէն եզրակացնել որ բարձր մշակոյթը որ յայտնուած էր Պաղատաի եւ Տիգրոսի մէջ Խալիֆաներուն տիրապետութեան ընթացքին, զգացուած էր նաեւ հիւսիսային լեռնային շրջաններուն մէջ, եւ Սելճուկեան իշխողներուն հին հայկական մայրաքաղաքներուն մէջ թողուցած գեղարուեստական յիշատակարանները փաստեր են որ ցոյց կուտան թէ անոնք քաջալերեցին եւ զնահատեցին նուրբ, բրդեղէն հիւսուածեղէններու արտադրութիւնը:» (1) Որոնց կարգին էին նաեւ գորգերը:

Շատ հին ժամանակներէն իսկ նշանաւոր էին Հայաստանի հիւսուածեղէնները, նոյն իսկ նախահայ Ուրարտացոց ժամանակ: Քրիստոսէ 714 տարի առաջ Սարգոնէ Ասուր Աստուծոյ ուղղուած բեւեռագիր նամակին մէջ, Ուրարտուէն առնուած աւարին ցանկին մէջ կը նշանակուի թանկագին «ներկուած կտուէ հազուատեղէններ, ի մէջ այլոց կարմիր բանուածք մը Արարատի եւ Քուրխի:» (2) Ուրիշ մ'ալ կը վկայէ թէ «Կերպասներու շահափաճառութիւն մը տեղի կ'ունենար Հայաստանի մէջ: եւ՝ ըստ Ելիզաղի նամակին տասը ցեղերուն վրայ՝ «Զարուզոնի գաւակները Փառանի լեռներուն վրայ հաստատուած էին, ու կը բնակէին Հայաստանէն բերուած ցփսի վրաններու տակ»: Զարուզոնի ցեղը վաճառական ցեղ մըն էր որ «այժի ստեւէ կերպասներ կը գնէր Հայաստանէն, անոնցմով ցփսի

(1) Անդ, էջ 91:

(2) Վանի թագաւորութիւնը, անդ, Թարգ, «Բազմալ էպ 1925 էջ 283:

(1/W. A. Hawley էջ 76-77:

վրաններ շինելու համար»(1) : Անշուշտ՝ արարական տիրապետութեան ընթացքին այդ պայմանները չփոխուեցան, Հայաստան մնաց կերպասի եւ հիւսուածեղէնի կեդրան, եւ ատոր համար Իպն-Խալտունի վկայութիւնը բաւ է :

Վաճառականութեամբ, հարկով Հայաստանէն դորդ եւ հիւսուածեղէն ստացուելէն զատ Յովհաննէս կաթողիկոսի մէկ վկայութենէն կը տեսնենք թէ Արարները կողոպտումով ալ կը տիրանային այդ իրերուն : Արար Եղիտ ոստիկանը Ը. դարուն Հայաստան գալով «գմի ի պատուաւորաց իւրոց ոստիկան առաքէ, որոյ երթեալ հասեալ ի վանս միայնարանի սրբոյն Գրիգորի որ ի գիւղն Բագունու, երեկօթս անց աննէ : Եւ տեսեալ ապա զգեղեցիկ եւ զյաւէտ չքնադատես սպասս ստուածակերտ խորանին, զոսկեղէնս եւ զարծաթեղէնս, եւ զգունակ գունակ երանգս առազաստին սրբութեան, եւ զհանդերձանս եւ զարկանն լիս,» (2) զաւով եւ զրպարտութեամբ կը կո-

ղոպտէ : Միայն ցանկալի եւ արժէքաւոր իրերը կը կողոպտուէին, մանաւանդ երբ նրկատի առնենք որ այդ իրերը կերպաս, արկանելի (= զորդ) կամ առագաստ (= խորանի վարագոյր) էին : Կ'արժէ յիշեցնել որ Արաբացոց օրէնքին համաձայն կողոպտուին լաւագոյն եւ է՛ն արժէքաւոր մասէն զլիաւոր բաժին մը Խալիֆային կը հանուէր, եւ Եգիպտի ոստիկանութեան ատեն (788-801) պայմանները նոյնն էին :

Կողոպտուէն զատ, բնական է որ արքայական նուէրներու ձեռով ալ դորդեր եւ հայկական ուրիշ հիւսուածեղէններ, Արաբացոց ձեռքը կ'անցնէին. «Արքայն (Սմբատ) խրախլեալ ի բարեձիր պարգեւս նորա եւ ընկալեալ մեծաւ շնորհակալութեամբ ոչ սակաւ ինչքան բազմամանարար յիւրմէն եւս նմա (Յուսուփի) ընծայէր բարեվայելուչ եւ չքնադատես եւ երեւելի զարդս հանդերձանաց, եւ նկարակերտ կազմուածս բազմականաց կարմրութեամբ որդանց, եւ ըմբակս եւ նուագս, եւ կամար ի համակ ոսկւոյ՝ զորձ Հոռմայական ճարտարաց, յերանգս գունակ գունակ ապակոյ, առաւել եւս տասնապատիկ յաւելուածով քան զմիանգամայն իսկ ընկալեալն առ ի նմանէն :» (1) Այս վկայութիւնը կարեւոր ակնարկութիւններ ունի հայ արհեստին եւ արուեստին նկատմամբ, բայց նախ եւ առաջ մասնանիշ ընել կ'ուզեմ «բարեվայելուչ եւ չքնադատես եւ երեւելի զարդս հանդերձանաց» վկայութիւնը, իբր բացարձակ ապացոյց հայ հիւսուածեղէններու եւ հանդերձեղէններու բարձր գնահատման եւ արժէքին :

Նշանաւոր Արար Իպն Հաուզալ (Իսթախրի) որ ապրած է Ժ. դարուն (903-968) թանկագին փաստեր կուտայ իր ժամանակէն ի նպաստ մեր մշակոյթին հիւսուածեղէններու ճիւղին : Ան խօսելով Տէրպէնտի մասին՝ որ ըստ իրեն Հայաստան կը համարուի՝ կը վկայէ որ «կը զրկեն կտաւեղէն Իրանի եւ Ազըրպէճանի ամէն կողմը : Նաեւ հոս կը հիւսեն կապերտներ կամ ծածկոցներ եւ կը մշակեն

(1) «Սինն» 1929 էջ 23: Բաղուածք Revue des Etudes Juives, No. 49, 1892.—Epstein. Թարգ. Ե. Ե. Գ. ի Հոս երկու խօսք կ'ուզեմ ըսել ցիսիին մասին : Այժէ մագով շինուած այս հիւսուածեղէնը շատ վաղ ժամանակներուն իսկ կը գործուէր Հայաստանի մէջ, եւ վրաններ պատրաստելու չափ կարծր ու դիմացկուն էր : Սակայն Յովհաննէս Խմաստասէր (Գ. ցմնեցի 717-728) Արար վ. ի թմ ոստիկանին ներկայացած ատեն արտաքին մեաքսէ Թանկ հագուստներուն տակէն հագած էր «ցիսին այժեայս», որուն ի տես վ. ի թմ կը բացագանչէ «Ձիարդ արդեօք կարէ մարմին մարդոյ տեւել ժուժկալել այսպիսի դժոխքմբունելի քրձի :» (Յով. Կթղս. Երսղմ. 1867 էջ 132) : Այժի մագ է շինուած էր հրաշալի գործուածքը Արզու Խամունին, 1193ին յիշուած Կիրակոսէ (Թիֆլիս 1910 էջ 203) : Ժէ դարուն Պարսկաստանի մէջ Հայք կը գրադէին «այժի մագէ հիւսուածքներ» ու վաճառականութեամբ (Պատ. Նոր Ջուղայի, Տէր-Յովհնեց. Բ. մաս էջ 165) : Ըստ իսասոնք մինչեւ այժմ Հայաստանի Հայոց եւ քրդաց կողմէ հիւսուած քիլիմներն են, անխաւ գորգեր, ծանօթ իբր կապերտ, յիշուած Աւետարանին հայ Թարգմանութեան մէջ Ե. Դարուն :

(2) Յովհաննէս կաթողիկոսի Պատմութիւնը, էջ 139, Երուսաղէմ :

(1) Անդ. էջ 250: Կը վկայուի նաեւ որ «Հայաստանի գեղարուեստական արտադրութիւնները, մասնաւորապէս կաւէ ամանները, փոքրիկ գորգերն ալ, մեծ ընդունելութիւն կը գտնէին եւ սուղ կը գնահատուէին ամբողջ արաբական աշխարհում :» Տ. Լիսիցեան. — Ազատամարտ Շարթ. Կ. Պոլիս, 1911 էջ 727, Թիւ 46 :

սափրան» (1) Իսկ աւելի նշանաւոր քաղաքի մը մասին որուն հիւսուածեղէնք մինչեւ ժէ. դար մեծահամբաւ էին՝ կ'ըսէ «Բնակիչք Արտեպիլի կը դործածեն նաեւ հայկական լեզուն» (2). ասկէ աւելի յատկանշական վկայութեան պէտք չկայ ցոյց տալու համար Հայոց մշակութային ազդեցութեան բացարձակ տիրապետութիւնն ի կողմաս: Իսկ ան կ'ըսէ «Տէինէլ (Deinel) ընդարձակ քաղաք մըն է աւելի քան Արտեպիլ, եւ զլիսաւոր քաղաքն է Հայաստանի, կառավարիչին պալատը հոն է, ինչպէս որ Պէրտաի մէջ, Իրանի զլիսաւոր քաղաքը: ... Հոս կ'արտադրեն նուրբ վարագոյրներ եւ կապերտներ, եւ կը պատրաստեն գեղեցիկ գոյն մը Բէրմէզ կոչուած, որուն համար իմացած եմ որ տեսակ մը որդ է: Այս տեղը նախապէս Աշոտի որդի Սմբատի ձեռքն էր ասկէ առաջ, եւ ամէն ատեն պատկանած է քրիստոնեայ իշխաններու:» (3) Այս Տէինէլը՝ Տապիլն է, այսինքն Դուին կամ Արտաշատ: Ուրիշ տեղ մ'ալ Խուզիստանի թէնոպ քաղաքին մասին խօսած ատեն կ'ըսէ թէ այդ տեղը «նշանաւոր է իր զօտիներու արտադրութեանց համար, որոնք նման են Ռումի մէջ շինուածներուն, որոնց հաւասար ոչ մէկ տեղ կայ բաց ի Հայաստանէն:» (4): Իսկ «Սագրաց ժողովուրդը չունին ապրանք՝ հագուստ եւ հանդերձեղէն շինելու համար, որով անոնք կը ներմուծեն կուրգանէն, Հայաստանէն, Ագրպէճանէն եւ Ռումէն:» (5) Այս յիշատակութեանց ամենքն ալ կուզան մէկ բան կրկնել թէ հայկական հագուստեղէնք, հիւսուածեղէնք, կապերտները, եւ այլն, ժ. դարուն արդէն մեծապէս նշանաւոր էին եւ իրենց արտադրութեանց նմանը աշխարհի մէջ ուրիշ տեղ չըլլալու շափ հագուազիւս էին. ասոնցմէ մանաւանդ զորդերը միայն Հայաստանի մէջ շինուելնին կը յիշէ ան: Աւելի վերը Յով-

հաննէս կաթողիկոսի պատմութեան մէջէն առնուած վկայութեան մէջ տեսանք յիշատակութիւն մը «նկարակերտ կազմուածս բազմականաց (= զորդ) կարմրութեամբ որդանց», որով ըսել կ'ուզուի՝ որդան կարմիրով ներկուած նկարակերտ զորդեր:

Սմբատի բազմատեսակ նուէրներուն կարգին կը յիշուի «կամար ի համակ ոսկուոյ», որ սակայն՝ դարմանալի է ըսել՝ հայ վարպետ ոսկերիչի զործ չէ. այլ «զործ Հոռոմայական ճարտարաց», այսինքն հոռոմայեցի ոսկերիչ վարպետի զործ: Իսկ Հոռոմայեցի ըսելով անշուշտ հասկցնել կ'ուզուի Բիւզանդացի, եւ հաւանաբար այս ոսկի կամարը շինուած էր Բիւզանդիոնի մէջ, որուն նմանը Հայաստանի մէջ չգտնուելուն, Հայաստան բերուած եւ Սմբատի արքունի գանձին մաս կազմած էր, մինչեւ որ անոր կողմէ Յուսուփի կը նուիրուի: Արդեօք ի՞նչ էր պատճառը որ նշանակալից կերպով՝ պատմիչէն իսկ զանազանուելու շափ՝ բնիկ ոսկերչութիւնէն տարբեր արուեստ եւ զործ կը նկատուէր զօտին: Ասոր պատասխանը կը գտնենք վկայութեան յաջորդ տողերուն մէջ ուր կամարին վրայօք կը տրուի սա կարելուր ծանօթութիւնը՝ թէ ունէր «երանգս զունակ զունակ ապակուոյ:» Ասով ըսել կ'ուզուի կիտուածուած (1) էր, որ ըստ երեսոյթի զարգացած արուեստ մը չէր Հայաստանի մէջ:

Թէ ինչո՞ւ կիտուածագարդը Հայաստանի մէջ յտաջացած չէր, ատոր պատասխանելու ի վիճակի չեմ առ այժմ, անցեալէն շատ քիչ բան կայ որ մեզի հասած ըլլայ այս արուեստը ներկայացնող, ինծի ծանօթ են միայն երկու հայերէն ձեռագիրներ որոնք կիտուածագարդ կողքերով կազմուած ըլլան: Ասոնցմէ մին էջմիածնայ թիւ 89 աւետարանն է, որուն կողքերը արծաթի վրայ կիտուածագարդ են 1639էն, եւ կը ներկայացնեն բոլորովին պարսիկ ազդեցութիւն: Իսկ միւսը անձնական համեստ հաւաքածոյիս հայերէն ձեռագրաց բաժնին մաս կը կազմէ եւ շարակնոց մըն է

(1) The Oriental Geography of Ebn Haukal Arabian Traveller of the X century.— Sir William Ouseley, Kent. L. L. D. London 1800. էջ 159:

(2) Անդ էջ 163:
 (3) Անդ էջ 161:
 (4) Անդ էջ 78:
 (5) Անդ էջ 188:

(1) Գաղ. Cloisonné, անգլ. Enclosed, որով բաւական թարգմանութիւնն է փակեալ, շքեղափակեալ մետաղ՝ բաժանմանց մէջ լեցուած եւ սահմանաւորուած, կիտուածին ակնարկելով:

1659էն (1): Այս ձեռագիրներուն մասին, նաև կիսուածագարդութեան վրայօք, ուրիշ առթիւ պիտի խօսիմ, բայց հոս կ'ուզեմ միայն սա աւելցնել որ, մինչև իսկ մեր օրերուն հայ սոսկերիչները շատ մեծ ճարպիկութիւն մը ցոյց չէին տար այս ճիւղին մէջ, թէև անոնցմէ Վան, Երզնկա ու Պոլիս միայն Սև կիսուած (Սավաթ, Սավաթճի, Մինէ, Մինէճի) գործածողներ կային, որոնց աշխատութիւններէն բազմաթիւ արծաթեղէններ ունիմ իմ հաւաքածոյիս մէջ:

Արուեստի և արհեստի ակնարկող կարեւոր վկայութիւն մըն ալ կը գտնենք Վրթանէս Քերթոզի (է. դար) «Յաղագս Պատկերամարտից» խորագրով շատ ու շատ թանկագին գրութեան մէջ: Հոն կ'ըսէ ան «Քանզի և տիպս Ասետարանին տեսանեմք նկարեալս ոչ միայն յոսկուց և արծաթոյ՝ այլ և յոսկերաց փղոց և կարմիր մորթով կազմեալ, և մեք յորժամ երկիրպագանեմք սրոյ Ասետարանին կամ համբարեմք՝ ոչ եթէ փղին սոսկերաց մատուցանեմք գերկրպագութիւն կամ դաքային որ ի յերկրէ բարբարոսաց եկեալ է ի վաճառս, այլ բանի Փրկչին որ ի մագաղաթին գրեալ է» (2) Այս վկայութենէն կը տեսնենք թէ է. դարուն հայերէն մագաղաթեայ ձեռագիր Ասետարաններ կային, որոնց մէջ կարելի էր տեսնել ոչ միայն սոսկի այլ և արծաթ նկարեալս, նաև ասետարանները կազմուած էին կարմիր մորթով, որոնց ներկումին համար գործածուած էր զաքայ, կամ ինչպէս որ տպագիրն ալ ունի լայքա, որ փղոսկրին հետ յերկէն բարբարոսաց եկեալ է ի վաճառս ի Հայաստան: Այս վկայութեան համաձայն մագաղաթ, արծաթ, սոսկի, նաև

մորթ, կաշի, կ'արտադրուէին Հայաստանի մէջ, իսկ մորթի և ուրիշ իրերու համար գործածուած կարմրաներկը՝ դաքան՝ փղոսկրին հետ դուրսէն կը բերուէր: Արծաթի և սոսկի վրայ հոս չեմ ծանրանար, մագաղաթն ալ կը ներկայացնէ կարեւոր և հետաքրքրական ուսումնասիրելի նիւթ, որ առ այժմ նիւթէս դուրս կը մնայ, և որ անջատ նիւթ կը կազմէ: Իսկ կարմիր մորթին՝ դաքայով ներկուած՝ կ'արժէ ակնարկ մը տալ: Կարմիր մորթը մեր նախնեաց ծանօթ էր իբր շիկափոկ, և արժէքաւոր, միայն՝ արքայական ըլլալու չափ թանկագին էր: Եւ ասիկա նոյն իսկ հայ հեթանոսութեան ատեն, ըստ Խորենացույ վկայութեան, որ ժողովրդական վէպի մը մէջ կը յիշէ.

Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեան գեղեցիկ

Եւ հանեալ գոսկէօզ շիկափոկ պարանն,

Շիկափոկը ասկէ տող մը վերջ դարձեալ կը կրկնուի հոն:

Շիկափոկը կը պատրաստուէր դայքայով (= լայքա, լաք) «որ տեսակ իմն է գեղոյ որ իբր գշաղ ի ցրտութենէ օդոյն իջանէ ի վերայ տերեւաց և սառի (որ լինի ի Հնդկա ի միում տեղոջ և եթ) և զոյանայ ներկ իմն կարմիր, որով ներկանեն զմետաքս և զկտաւեղէնս, որ է զոյն անել, զոր և ի գործ ածեն նկարիչք և պատկերահանք, որ թուրք և Արապ. ասի լիք» (1): Կ'երեւայ թէ Հնդկաստանէն բերուած կաշիի այս ներկը իր անունը տուած է մորթին, և առհասարակ ներկուած մորթը հետզհետէ նշանակուած է իբր լայքա: «Արտաշէս շատ լայքայ և շատ սոսկի տալով հարսի ընծայ, առաւ տիկին օրիորդ Սաթե-

(1) Նիւ եօրքի 42 փողոց և Տրդ ալընիւի մէջ ցուցադրուած Spenserեան հաւաքածոյին մէջ կայ նաև 1623 թուականու ասետարան մը հայերէն, մեծութիւն 8 + 11 1/4 ինչիւր: Այս Ասետարանին երկու արտաքին կողքերը քանդակեալ արծաթ տախտակներ են, անարձանագիր, ժժ. դարու գործ, որուն վերայ գործածուած է տեղ տեղ քիչ մը բաց և գոց կապոյտ և կանանչ կիտուած. քանդակին արուեստը հայկական չէ, թէև վարպետ գործ:

(2) «Սինն» ամսաթերթ, երուսաղէմ 1927 թիւ 2, էջ 62, տող 326:

(1) Բառարան պարսկերէն, Գէորգ Գալրի Կ. Պոլսեցույ: Կ. Պ. 1835 էջ 162: Նաև «Լայքա», բացագոյն կարմիր ներկ. պարսիկ բառագրոց տուած բացատրութեանը նայելով՝ Հոլկաստան կը պատրաստեն այս ներկը գիշերը ծառերուն վրայ իջած մանանայէ մը, չորցնելով ծեծելով: «Արիանայ բառարան, Տրթ. Յ. Թիրեաքեան, էջ 172-173:»

նիկին:» (1) Որովհետև «Ալանների մէջ յարգ-
ված էր կարմիր մորթը:» (2)

Լայքան անտարակոյս կը գործածուէր
նաև իբր մետաքսի, կտաւի, եւ ուրիշ նիւ-
թերու ներկագործման համար ի Հայս, նաև հին
հայ ձեռագրաց ծաղկագարդմանց համար: (3)

Տեսանք նաև որ ղայքաէն զատ Հայաս-
տան կը բերուէր փղոսկր: Ասիկա կարևոր
վկայութիւն մըն է, որ ցոյց կուտայ թէ Հա-
յերը զիտէին փղոսկրով բանիլ: Փղոսկրի ա-
ռատ գործածութիւնը գոյութիւն ունէր նաև
նախահայաստանի կամ Ուրարտուի մէջ, եւ
մենք Հայերս՝ իբր անոնց սերունդը՝ շարու-
նակեցինք գործածել նոյնը:

Քրիստոսէ 714 տարի առաջ Ասորեստանի
Սարգոն աշխարհակալը գրաւեց Հայաստանի
արքունի դանձերը, Ուրարտուի վրայ բրած
իւր արշաւանքին ատեն: Ասուր աստուծոյ ուղ-
եալ իր բեւեռագիր նամակին մէջ կուտայ
գրաւուած աւարին ցանկը, եւ անթիւ ոսկի,
արծաթ, պղինձ եւ երկաթ իրերու հետ կը
յիշէ նաև «Թանկագին փայտեր եւ քարեր,
փղոսկր եւ ճոխ կահկարասիք... փղոսկրէ եւ
կարծր փայտէ զաշոյններ՝ արծաթ եւ փղոսկր
երախակալներով... եւ փղոսկրէ մասճակալ
արծաթ անկողնով: (4) Փղոսկր կը բերուէր ի

յերկրէ բարբարոսաց, այսինքն Հնդկաստա-
նէն: Հայոց ծանօթ էր նաև փիղը, փղորսու-
թիւնը: Գրիգոր Մագիստրոս իր մէկ խրթին
հատուածին մէջ այդ մասին կ'ակնարկէ, որ
սապէս կը թարգմանուի Հ. Աճառեանէ «շուա,
գինուէ, զրահաւորուէ .. անժանիք եւ անա-
տամ փիղը զէմը կուգայ:» (1)

Վրթանէս Քերթոզին համաձայն է, դա-
րուն հայերէն Աւետարաններ կային որոնք
կազմուած էին փղոսկրով: Այդ տեսակ կազ-
մով Աւետարաններ շատ հազուադիւս են
այժմ, եւ հայերէն միայն հատ մը հասած է,
ծանօթ իբր էջմիածնայ փղոսկրեայ կողքով
Աւետարանը, կողք գոր Գարեգին Եպ. Յով-
սէփեան «ծագումով ոչ հայկական արուեստի
գործ» կը նկատէ: (2):



Կողոպուտով, հարկով, իբր նուէր ստա-
նալով, կամ գնելով, Արարացիք ճոխացուցին
իրենց խալիֆաներուն պալատներն ու մըզ-
կիթները: «1067ին Խալիֆաներէն մին բռնա-
դատուեցաւ ծախել իր ի մի հաւաքած գան-
ձերը, որոնք կը բաղկանային, իրաց առեալ
զոհարեղէններն եւ զեղարուեստական գոր-
ծերը, կապերաներու շորս հազար ծրարներէ:
Տր. Մարթին կը յայտարարէ թէ այս ծրար-
ներէն մին կը պարունակէր քանի մը հարիւր
կատարեալ կապերաներ՝ որոնք մետաքսով եւ
ոսկեթել հիւսուած էին, եւ որոնցմէ մին
300,000 տուար արժեցուցուած էր, եւ շինուած
էր Խալիֆ էլ-միրզ-լի-ալլաի օրով, Քրիստոսի
964ին: Ամբողջութեամբ կապոյտ մետաքս
էր, որուն վրայ պատկերացուած էին երկինք
եւ երկիր, ծովերը եւ զետեղը, ինչպէս նաև
Մէքքէ եւ Մէտինէ քաղաքները:» (3)

Տարակոյս չունիմ որ այս հիւսուածեղէն-
ներուն մէկ մեծ մասը Հայաստան շինուած եւ
Հայու աշխատութեան ու յղացման արտա-

(1) «Լայքա» բառն այս մէկ անգամ միայն
գործ է անել Մովսէսը: Էմինը կարմիր ներկ է
կարծում, որով ներկում էին կաշին: Ռուսերն
«լաքա» պատասխանում շան-կաշի է, որից շի-
նում են ձեռնոցներ:» (Մ. Խորենացի Աթաբա-
հաբար. Խ. Եպ. Ասեվանէ: Էջ 435: Ծանր. 405:

(2) Անդ, էջ 149: Հոս աւելցնեմ որ ժ.Ք.
դարուն Թրքահայաստանի, ի մասնաւորի Մուշի
մեջ «շրեխի կեղեւով մուր կարմիր կը ներկեն
մորթերը:» (Միրախորեան, Տեղգրբուն. Ա. մաս
էջ 35:)

(3) Գարեգին Եպ. Յովսէփեան, խօսելով
Թարգմանչաց Աւետարանին մասին (1202էն)
Մասրեոսի նկարին առթիւ կ'ըսէ «Շրջանակներ
եւ կամար եզերող գծեր ինչպէս եւ Մասրեոսի
լուսոյ պսակը կազմուած է պղինձի խոռո փո-
շուց՝ խառնուած լախի հետ, կանանչ հիմքի վե-
րայ»: «Անահիտ» ամսաբերք, Փարիզ 1911 թիւ
5-6 էջ 99:)

(4) «Բագմավեպ» 1928 էջ 283: Վանի
բազաւորութիւնը.— բարգ. անգլ. իմ կողմես:

(1) «Բագմավեպ» 1924 էջ 241: Մագիս-
տոսի բառերով, «փիղս արժանի անկառի»: Ան
ունի ուրիշ անմեկնելի խրեոսքիւններ ալ ո-
րոնք հետաքրքրական կ'երեւան ինձի:

(2) Տարբ. 1930 էջ 215:
(3) W. A. Hawley 1927 էջ 777:

զրուի՞րնք էին, հոնկէ բերուած՝ ալլազան միջոցներով: Անոնց մէջ ըլլալու էին նաև Հայաստանէն զուրս հաստատուած հայ վարպետներու զործերն ալ, որովհետև գիտենք թէ հայ վարպետներ կային Գահիրէէն մինչև Սմրղանա, Պաղատաէն մինչև Կ. Պոլիս, Կաֆֆա, և կեղրոնական ու հիւսիսային եւրոպայ: Այս հայ վարպետներուն շատ մը աշխատութիւնները օտար արուեստի, ճաշակի, հասկացողութեան և ըմբռնման խտացումներ են, քիչ հայ նկարագիր ունեցող, թէև հայ արուեստաւորէն բաղադրուած և շարադրուած, ու անոր արհեստական կարողութեամբ արտադրուած, սակայն այսու հանդերձ անոնք կը մնան դասակարգուած իբր օտարի զործ: (1) Այս կէտը ընդունուած է արդի հեղինակութիւններէ, որոնցմէ մին խօսելով արարական ճոխ հաւաքմանց մասին՝ կ'ըսէ «Անկատար վկայութիւններ որոնք մեզի հասած են ցոյց կուտան որ այս շրջանի լաւագոյն զորդի հաւաքածուները կը զրտնուէին Սուրիոյ և Եգիպտոսի մզկիթներուն և պալատներուն մէջ որով հետևեցուած է որ ատոնք հիւսուած են բնիկ արհեստաւորներու կողմէ: Որոշ չափով մը ասիկա անտարակուսելի կերպով ճիշտ է, ինչու որ զորգաշինութիւնը այս երկրին հնագոյն արհեստներէն մին էր: Բայց աւելի հաւանական է որ անոնց մեծագոյն մասը ուրիշ տեղ շինուած էին և յետոյ ձեռք անցուած, գնելով կամ իբր նուէր ստանալով: Ոմանք շինուած էին Հայաստան, Ասորեստան և Թուրքիստան:» (2)

Ինչպէս ցոյց տուի, արարական այդ հըսկայ հաւաքումները ոչ մէկ երկրի մը, և ոչ ալ մէկ Սալիֆայի մը, շինելու կամ հաւաքելու կարողութեամբ կարելի էր ի մի բերել: Գարեր ու ժողովուրդներ կատարած են այդ անմահ աշխատութիւնը, որուն մէջ Հայը ունեցած է իր առուծի բաժինը: Ըիշտ ինչպէս որ յետոյ ալ հայ հանճարի ճարտարութիւնը գոհացուց, իր զեղակերտ և հրաշալի արտայայտութիւններով, Պարսից Շահերը, Սելճուքներուն և Օսմանցոց Սուլթանները: Գոնիայէն մինչև Պոլիս, Սպահանէն մինչև Սուրիոյ անկիւնները, ամէն կողմ ցանկց հայ արուեստագէտը իր հրաշակերտները: Մոնկոլներուն նման (1), Սուլթաններն ալ զինքը բնագաղթ կ'ընէին՝ Հայութեան ստեղծադրած ուժերը բառ կամս տանելով իրենց երկիրը և զործածելով: (2) Նոյնը նաև Շահ

(1) Թիմուրլենկ «արեւեց Գամասկոսի վրայ, որուն բնակչաց դեմ շատ զայրացած էր, որովհետեւ հարկ չէին վճարեր, և բանսարկեր էին իր դեսպանը, և մտաւ անոնց հաղաք, և կործանեց: Բոլոր անոնք որ արուեստագէտ էին իրեն հետ Սրմբղանիս սարաւ, ներմակ Թարսներու և Սեբասիոյ ժողովուրդին հետ, որոնց, մեք բազմաթիւ հայ քրիստոնէականեր կային:» (Ruy Gonzalez. Narrative, 1859 London):

(1) Ասոնցմէ ոմանք երբեմն ունին հայերէն յիշատակարաններ կամ ուրիշ շատ կարեւոր փաստեր իրենց ծագումը մասնաճեղ: Օրինակ «խկական Ֆերաղան (պարսիկ) զորդի մը վրայ 1750 բուականէն մեկ կը գտնենք հայերէն յիշատակարան մը գրուած բանասերէ մը, և շատ հարստօրէն հիւսուած նեղ շրջագօտոյն մեք:» (Martin. A History of Oriental Rugs էջ 88) Ուրիշ մըն ալ կայ Fine Carpets in the Victoria and Albert Museum հաստի մեք, զորդի շինուած բարձրասիւնան կրօնաւորի մը շուրջառք, պարսիկ արուեստի զործ սակայն հայ արուեստաւոր էինուած: Գործին քրիստոնէական պատկերներէն մեկուն մեք կ'երեւայ Ֆիսուս քրիստո:

(2) Սուլթան Սելիմ 1514ին «անցած ըլլալով Թոգաս՝ հասաւ Սվազ և անկէ ալ Երզնկա, մեծ կողոպուտ ընելով, և ժողովուրդէն շատեր խրկելով Ամասիա և Կ. Պոլիս. գլխաւորաբար արուեստագէտներ և հարսար արհեստաւորներ:» (G. M. Angiolelleի Narrative, — Lond. 1878 էջ 119) «Կ. Պոլսոյ և Փոքր Ասիոյ մեք Հայերը նկատուած են շատ հարսար արհեստաւորներ:» (Martin, էջ 88): Կ'արժէ յիշել որ Ժ. Գարու Երզնկացի իրական Թալարաբան (Zaratan) կենկրիմուրի առջեւ Երզնկայի քրիստոնէից այսինքն Հայոց համար քրտ պաշտպանողական արդարացման մեք կ'ըսէր քե «կ'ակնկալէր օգտուիլ անոնց հարսար արուեստաւորներէն:» (Narrative, Ruy Gonzalez, London 1859):

(2) W. A. Hawley 1927 էջ 77:

րուն կողմէ (1) որոնք Պարսկաստանի մէջ գեղեցիկ գործեր արտադրել կուտային բոնագաղթ հայ կարողութեանց ձեռքով, գորգէն մինչեւ մզկիթ, զոհարեղէնէ մինչեւ դամբարան: Կ. Պոլսոյ մէջ Հայը կը շինէր Սուլթաններուն պալատները, մզկիթները, հոյակապ շէնքերը. նոյն իսկ նամակադրոշմին մէջ Չորդ դարուն Հայուն ճաշակը կ'երեւար, կը ստեղծէր:



Մինչեւ հիմակ տուած վկայութիւններս ցոյց կուտան որ հայկական գեղարուեստ մը կար, արուեստ մը որ աշխարհահռչակ էր, ծանօթ Արարացոց, որով երբ անոնք է. դարէն սկսեալ նախ գինուորական շփմամբ եւ յետոյ քաղաքական, ու հուսկ՝ մշակոյցով յարաբերութիւն ունեցան Հայաստանի եւ Հայութեան հետ, զնահատեցին զայն ու սատարեցին անոր զարգացման, ու այսպէսով երկու արուեստներն իրարու հետ ունեցան խառնուրդներ, եւ անոնցմէ իւրաքանչիւրը ձգեց իր ազդեցութիւնը միւսին վրայ:

Այս մասին ընդարձակ կերպով պրպտումներ չեն եղած մեր մէջ՝ լոյս հանելու համար բոլոր այն տուեալները որոնք այս նիւթին կը պատկանին: Յարաբերութեանց պատմական երկար ժամանակամիջոցէն, նաև քիչ շատ բարեկամական երեւոյթէն, դատելով, համոզուած եմ որ շատ աւելի նիւթ կայ քան ինչ որ կարելի է ներկայիս տուեալներովը հնթադրել: Ասոր աչքի զարնոց նմոյշ մըն է հնազիր Յաճախապատում մը, մաղաղաթեայ, որուն թ. դարուն պատկանելուն մասին պատճառաբանութիւններ կան: Այս հայերէն ձեռագիրը թանկագին տուեալ մըն է հայարար արուեստի խառնուրդներուն կամ փոխադարձ ազդեցութեանց մասին: Ձեռագիրը կը պատկանի Տիար Երուանդ Արեանաքի Ի Կ. Պոլիս, որ ինքն իսկ հրատարակած է պէտք եղած ծանօթութիւնները: «Թոշնագիր՝ չկայ, դէմք՝ չկայ, յուն. արուեստի ազդեցութիւն՝ երբեք. մանրանկարք են բոյսեր, ծաղիկ կամ

միջատ: Գրքին մէջ կան բազմաթիւ արար երփն երփն վերտառութիւնք, ասոնք կը կարգացուին ընտել ուլլանի, Ալլանի ու վալիտէ, Լաիլա իլ ալլանի լա շէրիք-է, եւն. ճշգրտէս գրուած Ապասեան հարստութեան Բ. շրջանի քիւֆի տառերով. աւելի նուրբ շեղակի ու շղթայաշար, ինչ որ հաստատուն վկայութիւն մըն է արար շրջանէն մնացած ըլլալուն:» (1) Այս ձեռագրին արաբատառ զարդերուն մասին զանազան կարծիքներ արտայայտուեցան, սակայն ինչ որ ալ ըլլայ, սա որոշ է որ հնագոյն հայ ձեռագրի մը մէջ արար զարդեր կը գտնուին, եւ մանաւանդ գործածուած են իբր զարդ: Ըստ իս ձեռագիրը գրուած է արարական ազդեցութեան շրջանին, այդ երկու արուեստից յարաբերութեանց սկիզբը, Հայաստանէն դուրս եւ արարական արուեստի կեդրոնի մը մէջ, զուցէ նոյն իսկ Եգիպտոս, ատեն մը երբ արարական արուեստը դեռ չէր մարսուած մեր մօտ եւ կերպով մը հայացած: Ասիկա միակ օրինակը չէ՝ որ ցոյց կուտայ օտար կեդրոններու մէջ օտար արուեստով ծաղկուած ձեռագիրներ (2), ո՛չ ալ առանձին վկայ մը որ ցոյց կուտայ քիւֆի արարական գրերու արուեստէն ներշնչուած հայկական արուեստի մը ճիւղաւորումը: Անտարակոյս ինչպէս ուրիշ տիրապետող ոստաններու մէջ,

(1) Հնագիր «Յանախապատում» մը: Եդուարդ Ալեանաբեան: Հս. Թեոդիկ 1927 էջ 464: Հսկէ արագրելով կը հրատարակեմ երկու նկարներ, ասս թի 8 եւ 9:

(2) Իբր օրինակ յիշեմ «Էջմ. թի 99/94, մագաղաք, աւելի անկիւնաւոր, քան բոլորգիր, զուցէ լաշինեքնի ազդեցութեամբ, գրուած եւ նկարազարդուած է Ասուածասուր քահանայի ձեռով 1324 թուին, «յաշխարհս Ֆրանգաց ի քաղաքս ձեհ, Անսոն նգնաւորի յանձնարարութեամբ: Նկարչուքիւնն էլ արեւմտեան զգալի ազդեցութիւնն է կրում:» Նաեւ «Քաջբերունեաց երկրից Կարապետ ոմն արեւոնի տիպան պաշի 1314 թուին գնալով Իսպիլայի Պերունիա քաղաք, գրել է տւել այնտեղ մի պատուական աւեսուրան:» (Տես «Տարեւ» 1930 էջ 229 եւ էջ 210 վերջոյն մասին նաեւ «Սիւնուան» Հ. Ալիբանի էջ 520:)

(1) «Գիտեմք քե նասիր Շահ քիսոնեայ գործաւորներ գործածեց կառուցանելու համար Մեշասի իր դամբարանը:» (Martin էջ 88): Թող միւս ճաներուն քամը:

նոյնպէս եւ Պաղատա կամ այլուր արար մը-
 շակոյթի կեդրոններու մէջ կային հայ քա-
 րակոփներ, քանդակագործներ, ճարտարա-
 պետներ եւ հիւսողներ, որոնք ատենուան սո-
 վորութեանց համաձայն ստիպուած էին եր-
 կար յիշատակարաններ եւ վերտառութիւն-
 ներ ներմուծել իրենց ձեռակերտներուն,
 դրանց, պատուհաններուն, կապերտներուն
 եայլնի շուրջ, եւ այս գրութեանց ամենամեծ
 մասը առնուած ըլլալով քիւֆի գրածեւով
 Ղուրանէն, ամէն արտադրութեանց մէջ ալ
 այդ գրածեւը՝ Ղուրանէն տարբեր գրութեանց
 մէջ իսկ՝ տիրապետեց, այսպէս անժխտելիօ-
 րէն հայ արհեստաւորին եւ արուեստագէտին
 վրայ թողուց իր ազդեցութիւնը. որով ներ-
 մուծուեցաւ Հայաստան եւ հայկական արուես-
 տին մէջ:

Այս տեսակէտս կը հաստատուի նաև հայ
 գորգերու եւ կապերտներու գարգարանքնե-
 րուն մէջ սպրզած զծածեւերով: Հանս Մէմ-
 լինկի (1430-1494) Ս. Կոյսին մէկ նկարը
 (պատկեր թիւ 1) որ կը գտնուի Ֆլորէնս քա-
 ղաքին Արքայական Ուֆֆիժի նկարա-
 սրահներուն մէջ, ունի Ս. Կոյսին ոտ-
 քերուն տակ փռուած գորգ մը որուն մանրա-
 մասնութիւնները շատ որոշ կերպով կ'երե-
 ւան (1): Գորգիս բոլոր յատկանիշներն ալ
 հայկական են, գոյները, մանաւանդ զծագրու-
 թիւնը: Երջագօտին իր կազմութեամբ նշա-
 նակելի է եւ բոլոր հին գորգերու պէս պարզ
 ու խիստ նեղ: Մէմլինկը չափազանց խղճմը-
 տանքով եւ ճշտութեամբ ներկայացուցած է
 գորգի թանկագին այս նմոյշը, այնքան որ
 կապերտն ինքնութիւնն իսկ ցոյց տրուած է,
 այսպէսով նմոյշը կ'ըլլայ անտարակուսելի
 վաւերականութեամբ: Ինչպէս ըսի, գորգին
 զծագրութիւնը կը ներկայացուի շատ որոշ,
 երեք անջատ՝ ընդհանուր զծերով՝ խաչածեւ
 ամբողջութիւններ գորգին զխաւոր յատակը
 կը գրաւեն, մինչ եզերքներէն դուրս երկնցող
 չորս գարգեր (գորգին երկայնքը կազմող իւ-

րաքանչիւր կողմէն երկու հատ) կուզան հա-
 ւասարապէս լեցնել զխաւոր գարգերուն մէջ-
 տեղի բացը: Այս վերջին գարգերը կը յիշե-
 ցնեն Հայ եկեղեցւոյ կաթողիկէնաւելի ճիշտ՝
 Հայ Առաքելական եկեղեցւոյ քահանայից
 թաւազապատ փակեղը, որուն վրայ սակայն
 գորգին զծագրիչը շատ պարզ եւ անտարա-
 կուսելի հայկական խաչ մըն է կանգնեւ. դի-
 տել տալ կ'ուզեմ որ այս խաչագարգ կաթու-
 ղիկէններէն (կամ փակեղներէն) չորս հատ ի-
 րարու հակոտնեայ զետեղելով կ'ունենանք
 Մէմլինկի նկարին գորգին կեդրոնական կամ
 զխաւոր բուն գարգերը, քիչ մը յաւելուա-
 ծով, ասամնաձեւ: Գծագրութեան ամբողջու-
 թիւնը դիւրաւ կը յիշեցնէ հայկական հիւս-
 կէնկար մը, հնագոյն հայ խաչքարերու, ճար-
 տարապետական գարգերու եւ նոյն իսկ ձե-
 ոագրաց եւ անոնց կողքաքանդակներուն մէջ
 յաճախակի կրկնուած ու ծանօթ: Այս նկա-
 րին գորգին պարզ երկրաչափական զծագրու-
 թիւնները սակայն աշխատած են ճոխացնել
 եկամուտ՝ ոչ-հայ ծագմամբ՝ գարգերով, որոնք
 գարմանալի կերպով՝ հնագիր հայ Յաճախա-
 պատուի արար գարգերներուն կը նմանին, եւ
 որով իրենց քիւֆի ծագումը կը յայտնաբերեն:
 Արդ այս գորգին զծագրութեան ծագումը ա-
 նուրանալիօրէն հայկական է, դուցէ գորգն
 իսկ՝ հայու ձեւաց արդիւնք, որ ժե. դարէն
 ստաջ հայ վաճառականներու շնորհիւ տար-
 ուած է Եւրոպա, եւ հոն վաճառուած, կամ
 տարրեր միջոցաւ մը նշանաւոր նկարիչ Հանս
 Մէմլինկի ձեռքը անցած եւ անոր նկարին մէջ
 դործածուած է: Նոյն շրջանէն եւ նոյն զծագ-
 րական արուեստէն հասած է ուրիշ նմոյշ մըն
 ալ (նկար թիւ 2): Այս ալ հին իւղանկար մըն
 է ուր անձանօթ նկարիչը Մէմլինկի գորգին
 յատկանիշներով ուրիշ գորգ մը փռած է Ս.
 Կոյսին ոտքերուն տակ: Թէեւ մանրամասնու-
 թեանց մէջ կը տարբերին այս երկու նմոյշնե-
 րը, սակայն զխաւոր զծերուն, արուեստի ամ-
 բողջութեան մէջ չափազանց մօտ են թէ՛ ըս-
 տեղծագործական ժամանակով, թէ՛ տեղով:
 Նիւթս չափազանց պիտի երկարի, եւ մեծա-
 պէս մասնագիտական պիտի ըլլայ, եթէ աւե-
 լի երկար ծանրանամ այս երկուքին յարաբե-


(1) Նման գորգի օրինակ մը եւս գործա-
 ծած է Հանս Մէմլինկ 1475ի իր մէկ նկարին
 մէջ որ այժմ կը պատկանի Hon. Andrew W.
 Mellon մեծահարուստ Ամերիկացիին: Նկարին
 անունն է «Madonna and Child with Angels»:



Պատկեր 1. — Հանս Մեմլինկ, 1430—1484. — Տիրամայրը, Յիսուս մանուկը
 և հրեշտակներ. Ուֆֆինգի մուսեոն, Ֆլորենս (Ուտագրուբեամբ
 դիտել Տիրամոր ոսկերուն սակ փռուած հայկական գորգը
 որուն վրայ քիչի գրածներէն յառաջացած գրածներ կ'երևան որոշ
 քերական իմ Ա. գծագրութիւնս:)


բութեան վրայ, թող որ ուսումնասիրութեան նպատակն ալ այդ չէ: Այս երկու գորգի օրինակներն ալ լուս վկայ են հայկական գեղարուեստին, ցոյց կուտան թէ հին հայ գորգերու արուեստին եւ միւս Հայ արուեստին մէջ խնամուքին եւ կապակցութիւն կար. ասիկա կարեւոր է որովհետեւ կարգ մը գրողներ չէին

կրցած այդպիսի կապակցութիւն մը նշմարել, որով ինքզինքնուն տունն ազատութիւն կասկածելու համար թէ ինչ որ հայկական կը նկատուի՝ գորգի արուեստին մէջ՝ հայկական չէ, քանի որ ատոնց եւ ծանօթ ուրիշ Հայ արուեստներու միջեւ կապակցութիւն գոյութիւն չունի. բայց վերոյիշեալ նմոյշներն ալ աւելի կա-



Պատկեր 2.— Տիրամայր, Յիսուս մանուկը, հրեշտակներ.—
Գործ Ֆլաման դպրոցի, 17-րդ դարու սկիզբ:

ընտր են որովհետեւ ցոյց կուտան Արարական կու հարիւր տարիով նկարներուն ժամանակէն
 գեղարուեստին Հայկականին վրայ ազդեցու- աւելի հին ըլլալ, իսկ գորգերուն գծազրու-
 թեան գոյութիւնը, եւ այդ ազդեցութեան թեանց գոյութիւնը աւելի հին, մինչեւ իսկ թ.
 նախնական, սկզբնական շրջանը: Վերի նմոյշ- դարէն, երբ Արար ազդեցութիւնը սկսած ըլ-




Պատկեր 3. — Կիրանսայօ. — Տիրամայր, Յիսուս մանուկը, հրեշակներ եւ սուրբեր,
 Ֆլորենսի Ուֆֆիճի Մուսեոն: Այս գորգի գոտի արուեստը արաբական ազդեցութիւն
 ցոյց կուտայ: Կր համազատաստանէ Քուպաներուն (սեւ նմանութիւնը Բ.
 գծազրուեան մեջի երեք գոտիներուն հետ:

ները ժն. ժՁ. դարու հնութիւն մը ունին, լալու է Հայ գեղարուեստի, գիտութեան եւ
 թէ եւ այդ հնութիւնը միայն նկարներունը ըլ- շատ քիչ նաեւ գուցէ դրականութեան մէջ, եւ
 լալով գորգերուն չէ կարելի վերագրել, եւ ա- այս նմոյշները կարելի է որ եղած ըլլան վերջ-
 դատ եմ իտրհելու թէ գորգերը կրնան մէկ եր- նագոյն օրինակուածներէն աւելի հին գը-

ծածկերուն: Այսպէս համոզուելու համար փաստեր ալ ունիմ: ԺՆ. զարէն ուրիշ նկարի մը մէջ կը ներկայացուի ուրիշ Հայ գորգ մը ուր սակայն կ'երեւան կատարելապէս հայացած, եւ զարգացած, Արար գեղարուեստէն յառաջացած քիւֆի գրաձևերէն ստեղծուած զրծածկեր. արդ այդ աստիճան զարգացման եւ մանաւանդ հայացման հասնելու համար՝ մանաւանդ նկատի ունենալով (աստ) թիւ 1 եւ 2 նկարներուն նմոյշները՝ գոնէ երեք չորս դարու ժամանակամիջոց մը պէտք է: Այս վերջին նրծոյշը կը գտնուի Կիրլանտայօի (1449-1494) Ս. Կոյսի մէկ նկարին մէջ (նկար թիւ 3), նոյնպէս Թլօրէնսի Արքունի նկարասրահներէն: Այս գորգին գլխաւոր շրջագոտուոյն մէջ որոշ կերպով կ'երեւան քիւֆի գրաձևեր, մինչ գորգին բուն յատակը կը զարդարեն Հայկական յատկանիշներով զծածկեր, որոնք այսօր իսկ հասարակօրէն Հայկական Կովկասի գործուածք-

թիւնն են ամբողջ գոտուոյն վրայ, իրարու հետ չեն շղթայուած, ինչպէս որ է քիւֆի գրութիւնը, որով ցոյց կը տրուի թէ այս զծածկերը քիւֆի գրին ընդհանուր նկարագրէն միայն օգտուած են: Քիւֆի գրաձևերուն գլխաւորարար գորգին գոտուոյն մէջ գործածուելուն պատճառը կարելի է բացատրել, որովհետեւ բոլոր քիւֆի գրով յիշատակարանները հաւասար նեղութեամբ շերտերու վրայ քանդակուած էին՝ ներկայացնելով զուգահեռական կողերով ժայպաւէն մը որ ընդհանրապէս Արարական (կամ մահմետական) շէնքերուն գրանց եւ պատուհաններու եզերքը՝ գորգի մը շրջագոտուոյն հանդոյն՝ գետեղուած էր: Քիւֆի գրաձև շրջագոտիով արդի գորգերուն մեծամասնութիւնը, եթէ չըսեմ ամբողջութիւնը, ունի կեղրոնի գրծագրութիւններ որոնք կազմութեամբ, ծագումով բոլորովին տարբեր են, կամ կը ներկայացնեն ականատու անկապակցութիւն մը, թէև



Պատկեր 4.- - 'Նկար' յօրինուած 1590ին, կը գտնուի Քայգր Թրեքերիֆ մուսէոնը:

ներուն մէջ կը կիրարկուին: Կարծէ գիտել որ այս գորգին շրջագոտուոյն մէջ երեւցած քիւֆի գրաձևերը համաչափ եւ համանման բաժանումներ ունին եւ նոյն զծագրութեան կրկնու-

հասած են նմոյշներ որոնք տարբեր ցոյց կուտան, եւ սակայն այդ նմոյշները գրեթէ ԺՆ. զարէն ըլլալու չափ նոր են: Օրինակ Kaiser Frederik Museumի թիւ 1665 նկարը (աստ

նկար թիւ 4) : Այս նկարին մէջ դործածուած է գորգ մը որ փոռուած է սեղանի մը վրայ երկու ճատրակ խաղացողներու միջեւ : Գորգին մէկ կարեւոր մասը, պէտք եղածին չափ, կ'երեւայ, որ ցոյց կուտայ քիւֆի ազդեցութիւն թէ՛ գօուռոյն եւ թէ՛ կեղրոնին վրայ : Գծագրութիւնը եղած է որոշ, հակառակ որ պէտք եղած կանոնաւորութեան խնամք չէ տարուած, սակայն ուշագրութեամբ գիտելով կարելի է Մէմլինկի (նկար թիւ 1) դործածած գորգին կեղրոնի գրծածակերը նոյնացնել 1590ին դուռուած այս նկարին գորգին կեղրոնի գծագրութեանց հետ : Աւելցնեմ որ յատակի գծածակերուն որքանք քիւֆի ազդեցութիւն եւ որքանք բուն հայածին արուեստ է, կարելի է դանազանել եւ ճշգրէլ, ինչ որ նիւթէս դուրս կ'իջնայ : Հայ - Արար (քիւֆի) արուեստին խոսնուրդը հետզհետէ աւելի կատարեալ եղած է եւ գրեթէ ի մի ձուլուած : Այս ձուլման օժանդակած է անշուշտ Մէմլինկի օրինակին նման հայկական գծածակերն աստիճանական վատասերումը եւ եղծումը, (կրնամ ըսել կատարեալ խոսնուրդը) որ ԺԵ. դարէն գոնէ սկսելով 1590ին արդէն մեծապէս տեղի ունեցած, եւ մինչեւ մեր օրերը հասած է : Եւ ԺԶ. դարէն սկսեալ, թէ՛ կեղրոնի եւ թէ՛ գօուռոյ համաձայնութեամբ, երկուքն ալ քիւֆի ազդեցութիւնը իւրացուցած, հայացուցած եւ իրարու ընկերացած : Բազմատելով գօտիները, Մէմլինկեան օրինակը ցոյց չի տար ոչ մէկ ազդեցութիւն որ կարելի ըլլայ Արարական - քիւֆի նկատել, թէ՛ եւ Տ. Կիրլանտայօի (թիւ 3) օրինակին գօտին ցոյց կուտայ որ Մէմլինկի ժամանակ՝ ԺԵ. դարուն՝ կատարեալ քիւֆի ծագմամբ գարգացած գօտիներով գորգեր կային (բայց յատակը ցոյց չի տար որեւէ քիւֆի ազդեցութիւն եւ գօտին յատակէն անկախ երեւոյթով մը գոյութիւնը կը պահէ) : Եւ ահա 1590ին կը հանդիպինք թէ՛ գօտիով եւ թէ՛ յատակով իրարու համապատասխանող, եւ երկուքն ալ քիւֆի ազդեցութեան ենթարկուած, գորգերու Ա. օրինակին, թէ՛ եւ թէ՛ յատակին եւ թէ՛ գօուռոյն մէջ եղծու-

մը եւ վատասերումը մեծ չափերով տարբերող փոփոխակներ ստեղծած են իրենց հնազոյն նախագաղափարներուն : Քիչ մըն ալ յառաջանալով կը տեսնենք թէ՛ նոյն իսկ 1700ին շինուած Գոհարի գորգին գօտին ունի նշմարելի փոփոխակ մը քիւֆի գծածակերուն, մինչ գծերու տարտամ նմանութիւն մ'ալ կարելի է տեսնել Werner Van Velckertի (1580-1630) մէկ նկարին մէջ դործածուած յատակին մէջ (նկար թիւ 5), հայիւ նշմարելի եւ սակայն որոշ կերպով փոփոխակ մըն է շածազանց այլատերած Մէմլինկեան նախօրինակին :

Գծուար չէ հաւատալ որ հին տեսնները Արարացուող խալիֆաներուն համար Հայաստանի մէջ եւ անկէ դուրս հայ արհեստաւորներէ շինուեցան գորգեր, որոնց մէջ գլխաւորաբար Ղուբանէն անուած սուրբ սողեր իբր գօտի գործածուեցան. ստոր կը հանդիպինք ԺԶ. դարէն վերջ Սիւրիա, Պարսկաստան, Արեւմտեան Փոքր Ասիա, եւ ուրիշ մահմետական երկիրներու մէջ գործուած գորգերուն մէջ, թէ՛ եւ Հայաստանի եւ Հայոց վարպետներուն մօտ ԺԶ. դարէն առաջ միայն գոյութիւն ունեցած ըլլալը կը հաստատենք : Երբ Հայաստան ԺԵ. ԺԶ. դարէն վերջ ա'լ աւելի կաշկանդուեցաւ եկեղր վատասերեալ մահմետական տիրապետութենէն, եւ սկսաւ օրհասական կեանք մը ապրիլ անոր վայրագութեանց ճիրաններուն եւ տղէտ այլամերժ դասակարգութեանց մէջ, որոնք ոչ մէկ գեղարուեստական մշակոյթ կամ քաղաքակրթութիւն կ'ուղէին ճանչնալ, բուն երկիրը սկսաւ պարպուիլ իր ստեղծագործող, աւելի բարձր մշակոյթով բնիկ տարրէն. այս պարպումը աւելի փոքր չափերով սկսած էր Բիւզանդական, հին Պարսկական տիրապետութեանց շրջանին, կրօնական եւ զինուորա-քաղաքական նպատակներով եւ Մեծ Հայաստանի արտաքին շրջաններէն միայն, սակայն հետզհետէ աւելի աղէտալի երեւոյթ մը ստացաւ Հայակիրիկեան գաղթմամբ, նաեւ Արժրուռեաց Սենեքերիմի եւ ուրիշ Հայ իշխանապետներու ընդհանուր գաղ-



Պատկեր 5. — Նկար վերներ Վան վերերթի /Ամսեկրտտ, 1580—1630/. Կր գանուսի Պերլինի
 ֆայլըր Ֆրետերիխ մուսէնը:

Թերով, որոնք Մեծ Հայքի փլուզման ներքին մեծագոյն պատճառները եղան, սատարելով Հայ անկախութեան ինքնասպանութեան վերջապէս ժԳ-դարէն սկսեալ Լէնինի թիւրքի եւ այլ Սեւծուքներու եւ Թաթարներու հակայական բռնապաղթերը որոնք Հայաստանի լուսագոյն տարրերը զատելով իր բնակչութեան մէջէն տարին Պարսկաստանի անապատները ծաղկեցնելու, մինչ մաղապուրձ եղած ստուարաթիւ հայ փախստական դաղթականութիւնները Խրբի մի, Հիւսիսային Պալքանեան հողամասին, եւ Արեւելեան ու Կեդրոնական Եւրոպայի մէջ ժամանակաւոր կեանքի եւ ինչքի ապահովութիւն կը գտնէին՝ հուսկ բարոյապէս եւ ազգովին ձուլուելու եւ կորսուելու համար: Սակայն տակաւին երկրին մէջ կը մնար՝ թէեւ կոտորակեալ՝ ստեղծագործող տարր, որ կ'արտադրէր, կը շինէր տուեալ պայմաններով իսկ, մինչեւ որ ժԶ, ժԷ-դարու Թրքո-Պարսիկ պատերազմները, Պարսիկ Շահերու մեծածաւալ բռնապաղթերը, երկրին մէջ ստեղծուած քառասային վիճակը, մահճետական մոլեռանդութիւնը եւ բնի հաւատարացութիւնը բնորոշող ճգնաժամները փճացուցին որեւէ ստեղծագործ աշխատանք, եւ արուեստական ու արհեստական ճոխ մշակոյթին տեղ դժուճ, եղծուճ, անճանաչելի բլլալու շափ հաշմուած մասունքներ մընացին, խեղճ ու ստորին կերպով վերապրելով այս անխառնակ շրջանին մէջ, որուն պայմաններուն տիրութիւնը չէ կարելի հարեանցի ակնարկով մը չափել կամ զգալ: Հայաստան այսպէս ամալացաւ, զրկուեցաւ, կողոպտուեցաւ, իր մշակոյթը նոր նուաճումներ չբուս, այլ բնդհակառակն սկսաւ յետադիմել, մայր դրամագլխէն ուտող գործի մը պէս, բայց շրնորհիւ Հայաշխարհի ինչ ինչ խուլ անկիւններուն, հեռաւոր եւ անթափանցելի շրջաններուն, ուր մշակոյթը աւանդաբար շարունակեց ազրիլ բայց չկրցաւ ստեղծել, գոհացաւ միայն պահել աշխատելով ինչպէս որ ստացած էր այն քիչ մը բանը զոր հայ մեծ կեդրոնները իրենց


ճոխ ստեղծագործման օրերուն ձեւակերպած ու տարածած էին: Գորգաշինութիւնը, մշակոյթին ապրող ճիւղերէն էր, որ կրցաւ իր գոյութիւնը քաշկրտել կղզիացած անթափանցելի հայ շրջաններու մէջ: Գորգաշինութեանէն զատ եւ արձաթագործութիւնը, մասամբ ալ հիւսուածեղէնները, վերապրեցան հոս ու հոն: Հայկական Կովկաս այդպիսի անկիւն մը բլլալու շնորհքը ունէր, հոն շարունակեցին քիւֆի գծածելը, վիշապածեւ գծադրութիւնները, հիւսկէնկար գծածելը եւ ուրիշ հայ գորգերու յատուկ գծադրական ստեղծագործութիւնները կիրարկել հիւսուած գորգերուն մէջ, թէեւ հազիւ ատոնց նկարագիրը պահելով: Ուրիշ մէկ երկար եւ անտիպ ուսումնասիրութեանս մէջ կանոնաւոր կերպով իրարու յաջորդականօրէն շղթայուած ցոյց կուտամ այդ պանաղան հայկական գծածեւերու զարգացումը, կապակցութիւնը եւ խմբաւորումը, որոնց մասին հոս չեմ կրնար երկարել: Հայա-կովկասի աւանդապահութեան շնորհիւ, եւ իր բաղդատարար ապահով նիւթական գոյութեամբ, մինչեւ մեր օրերը հասան քիւֆի գրածելի ազդեցութեանէն յառաջացած եւ հայացած գծադրութեամբ կամ յատկանիշներով գորգեր:

Կարելի է որ ոմանք առարկեն թէ ի՞նչ փաստ ունինք կարծելու համար որ քիւֆի գրածեւ գծադրութիւնները հայկական ծագում ունին: Իբր պատասխան կ'ըսեմ որ, պարզ է թէ մահճետական մը չպիտի եղծէր, կապկէր իր սուրբ գրածեւերը, այլ պիտի օրինակէր հարգատուութեամբ եւ երկիւղածութեամբ, թող որ Գուրանին մէկ տողը իր քիւֆի ձեւով աւելի գեղեցիկ, աւելի շահեկան եւ աւելի նպատակաւոր պիտի գտնէր: Մինչ քրիստոսեայ մը ստանց տատամսելու, նոյն իսկ նպատակաւոր կերպով, պիտի ուզէր կեղծել, որովհետեւ Գուրանը իրեն համար առելի էր զայն պաշտող ժողովուրդներու պէս, որ անոր անուամբ միշտ իր գլխուն ամէն տեսակ պատուհասներ կը բերէին, բայց բլլալով խորապէս գեղարուեստասէր, ազգուելով քիւֆի գրածեւին գե-

դեցկութենէն, պիտի ներշնչուէր անկից եւ գծագրութիւն մը պիտի կազմէր որ իր ատած կրօնքին եւ գրքին հետ որեւէ յարաբերութիւն չունենար, եւ նոյն ատեն ունենար անոր ճաշակաւոր արուեստը: Այդ քրիստոնեան, կազմաւորիչը եւ ստեղծագործողը քիւֆի գրածեւեղծածեւերուն, տրուած պայմաններուն տակ միայն Հայը կրնար ըլլալ: Կարելի է առարկել նաեւ որ անուս մասմեաական հիւսողը իր խաթարած քիւֆի զուրանեան գրութիւններէն հետզհետէ ծնունդ տուաւ քիւֆի գծածեւերուն. ասոր ալ պատասխանելով կ'ըսեմ թէ քիւֆի գրածեւ – գծածեւերը՝ ճաշակաւոր համաշափ ստեղծագործութիւն մը ըլլալնուն համար՝ որքան հին այնքան համաշափ եւ այնքան ճաշակաւոր՝ միայն զարգացած զեղարուեստական հասկացողութեան ծնունդ կրնան ըլլալ, եւ դարդացած զեղարուեստական հասկացո-

Ֆրէտէրիք Թանգարանին մէջ 1929ին պարսկերէն հին ձեռագրաց կարգին տեսայ նաեւ հին պարսկերէն ձեռագիր մը մանրանկարով որուն մէջ գծուած գորգ մը որոշ կ'երեւար իր քիւֆի գրածեւ – գծածեւ գօտիով, որով ցոյց կը տըրուի թէ Հայու մը շափ մասմեաական մ'ալ կրնար օրինակել հայկական այդ զարգածեւը: Մանրանկարին խիստ նման գորգ մը կայ Նիւ Եորքի Մեթրօփօլիթան Թանգարանին մէջ (նկար թիւ 6), իսկ առեւտուրի մէջ ալ կարելի է հանդիպիլ երբեմն այդպիսի գորգերու, հիւսուած 40-50 տարի առաջ, ծանօթ իրր Շիրվան եւ երբեմն իրր Գուպա:

Ուալթեր Ա. Հաուլէյ իր Oriental Rugsի մէջ հրատարակած է Նիւ Եորքի Թանգարանին այդ գորգը, նկար թիւ 41 (աստ թիւ 7), տակը նշանակելով Գուպա: Հաուլէյ Գուպա գորգերուն մասին կ'ըսէ «Տաղիսթանի դաւառին հա-



Պատկեր 6.— Հարաւային կովկասի գորգ, ժը դարու վերջ. 8 ոտք 8 ինչիլ 3 ոտք 3 ինչիլ չափով: (Բէթրօփօլիթէն միւզէոմ, Նիւ Եորք):


զութեան. Հայ թէ մասմեաական, հիւանդը՝ գրագէտ ալ կ'ըլլար, կամ եթէ չէր՝ որ շատ հազուադիւր է՝ կրնար շատ դիւրութեամբ գրագէտի օժանդակութիւնը վայելել: Ասկէ զատ մասմեաական մը՝ կեղծելով քիւֆին՝ համաշափ, համաձեւ կրկնութեան մը պէտք չունէր վերածելու, ինչպէս որ կը գտնեմ: Անտարակոյս գծածեւին ստեղծագործումէն կամ կազմաւորութենէն վերջ Հայուն հետ մասմեական հիւսողն ալ հաւատարմօրէն կամ տարբերակներով շարունակեցին գործածել այս շրջապատները եւ յատակները: Պերլին Քայզեր

րաւ-արեւելեան անկիւնէն ոչ շատ հեռու, կովկասէն դուրս յորդոզ գետակներով դաշտին մէջ կը գտնուի փոքրիկ Գուպա քաղաքը, զեստեղուած հին պարսկական բերդի մը տեղոյն վրայ, որուն շուրջ ժամանակի ընթացքին կանգնեցաւ քաղաքը որ խանի մը բնակավայրը ըլլալու շափ կարեւոր եղաւ: 1813ի Կիւլիստանի դաշնագրէն երկար ժամանակ առաջ, պարսկական ազդեցութիւնը կը թիրապետէր այս շրջանին մէջ, եւ անհաւանական չէ որ հիմակ զոյութիւն ունեցող հնագոյն Գուպա գորգերէն ոմանք անոնց հիւսողներուն աշխատու-

թիւնն ըլլան: Բայց միւս կողմէն շատեր ալ ունին քանի մը օտար յատկանիշներ բանուածքի կամ գծագրութեան, եւ ցոյց կուտան ինամութիւն աշխատութեանց հետ Շամախի մարդոց, որոնք կը բնակին կից շրջանի մը մէջ ի Շիրվան»(1): Նախ քան աւելի բան մը ըսելու, միայն յիշեցնեմ որ Շիրվան եւ Տաղիսթան Հայոց հիննէն ծանօթ Ազուանքը կամ Ազուանից աշխարհն է(2): Հողամաս մը որ շատ կանուխ ժամանակներ իսկ Հայոց քաղաքական, կրօնական, մշակութային ազդեցութեան տակ էր գրեթէ բացարձակապէս վկայ նաեւ Իպն Հաուզալ ժ. դարուն. շատ վերջն է որ պարսիկ ազդեցութիւնը մուտ գտաւ հոն, մասնաւորաբար ժե. դարէն վերջ, եւ հակառակ ատոր սակայն քիչ բան պարսիկ մշակոյթէն փոխ առնուած է այս շրջաններուն արուեստին մէջ որուն կորիզը մնացած է հայ մշակոյթը: Հաուզալի վկայութեան հանդէպ գիտել տալ կ'ուզեմ որ իբր Գուպաի արուեստ նկատուած գորգերը եւ անոնց գծագրական տարրերակներ եւ բնօրինակներ, գոյութիւն ունէին Գուպայի գոյութենէն առաջ, նոյն իսկ ժ. դարէն: Յետոյ, ինչպէս ըսի, այս գորգերուն մէջ սպրդած պարսիկ ազդեցութիւնը ժ. դարէն վերջ միայն եղած կրնայ ըլլալ: Ներկայիս ամենէն շատ հայկական նկատուած գորգերը կուգային Շիրվանի, Շամախիի, Քաղբիսթանի, եւ քիչ մ'ալ կէնտէի ու Քաղաքի շրջաններէն: Անոնք կը պահեն հին հայկական շատ մը յատկանիշներ, եւ արուեստին հետ արհեստին ալ հայկական նկարագիրը քիչ շատ անաղարտութեամբ պահած են: Տր. Մարթին ծանօթ գորգագէտը առանց վարանելու կը յայտարարէ «Գուպա գորգերը գարգացումն են կանխագոյն հայկական գոր-

գերու: Անոնք հիւսուած են ժէ. եւ ժԼ. դարերուն»(1):

Գարձեալ Հաուզլի կարգ մը դօտիներու մասին խօսելով կ'ըսէ (իբ աշխատութեան Տախտակ 1 դօտի թիւ 16) «Կը ներկայացնեն գծաձեւեր որոնք կ'երեւան մեծ մասամբ հին Քաղաք եւ խնամի գորգերուն մէջ»(2): Յետոյ (իբ տախտակ 1 դօտի թիւ 19 եւ 20) «Շատ հետաքրքրական դօտիններ, որոնք յատկապէս կը գտնուին Տաղիսթանի եւ Շիրվանի շրջանի գորգերուն մէջ, կը ներկայացնեն քիւֆի դրածեւը: Մասնաւորաբար յատկանշանական է հին Տաղիսթաններու եւ Քաղբիսթաններու դօտիի գծաձեւը, որ սակայն պէտք է Հայաստանէն



Պատկեր 7. — (Ա. Գծագրութիւն) Ուալթըր Հաուզլէն ներկայացուցած դօտիները. քիւֆի գրանւերով հայկական դօտիներու տարրերակներ:


Շիրվանի վրայով փոխանցուած ըլլայ, որովհետեւ կարելի է հետեւիլ անոր աստիճանական փոփոխութեան՝ Փոքր Ասիական գորգերու քիւֆի գրածեւ դօտիներէն ժե. դարու: Թիւ 20ը կը ներկայացնէ փակամիշ — շղթայ գծաձեւը որ հաւանաբար ծագեցաւ Փոքր Ասիոյ մէջ, եւ

(1) *Oriental Rugs*, 1927, *New - York*, *Walter A. Hawley*, էջ 202 - 203:
 (2) Մովս. Խորենացի Աշխարհարար, էջ 387 եւ 412:

(1) *Dr. F. R. Martin - A History of Oriental Rugs Before 1800 -* էջ 183:
 (2) *W. A. Hawley -* էջ 227: (Տես աստ տախտակ Բ. նկար 9):

որ երբեմն կը գտնուի Կովկասեան գորգերու մէջ»(1) : Ընդհանուր կերպով գրեթէ նոյն կարծիքէն եմ, սակայն ունիմ վերապահումներ որոնց մասին երկար խօսեցայ այս գրութեան մէջ. այս վերապահումները կ'ամփոփեմ հոս : Նախ, յարգոյ հեղինակը Փոքր Ասիա ըսելով հաւանաբար կը հասկնայ Արեւմտեան Փոքր Ասիան, այսինքն հին Կապադոկիան իր հարաւային գրացիներով, որ Միջին դարերուն ծածօթ էր իրր Քարամանիս կամ Թուրքմանիս՝ կեդրոն ունենալով Քոնիան : Հաւուէյ կ'ուզէ հաւատալ որ քիւֆի գրածն զծագրութիւնը նախ

րութեան կը յանձնեմ նոր կէտ մըն ալ, ժԳ. դարուն արդէն Հայ - Արար գեղարուեստական խանուրդը զոյացած էր. Մկրտ. Եպիսկ. Ազաւնունի խօսելով Բեթղէհէմի Ս. Մննղեան եկեղեցւոյն վրայօք կ'ըսէ. «Սիւնադարդ դաւիթը երթալու համար կը մտնենք դաւթի փայտեայ աւազ գունէն, որ արարական սճով եւ գեղարուեստական մեծ արժէքով ունի խաչադարդ եւ քանդակադարդ ու գեղակերտ երկու փեղկեր որոնց մին կը կրէ հայերէն արձանագրութիւն մը հետեւեալ բովանդակութեամբ. ԹՎ. ՈՂԶ (1227) կազմեցաւ դուռս Ս. Աստ-



Պատկեր 8.— «Յաճախապատում»ի հնագիր օրինակի մը մէկ գլխազարդը (Թէոդիկի 1927 տարեցոյցին մէջ հրատարակուած) :

հոն գոյութիւն առաւ, ատիկա չեմ ընդունիր որովհետեւ ի Հայաստան հնագոյն փաստեր կան քիւֆի աղբեցութեան, ուր այդ գիրը՝ քիւֆին՝ ոչ թէ իրր դիր այլ իրր զարդ գործածուած է նոյն իսկ Հայ Քրիստոնեայ ԺԱ. դարու ձեռագրի մը մէջ, Յաճախապատումին : Յետոյ պէտք չէ մտնան որ գեղարուեստական արտադրիչ եւ գորգաչէն ուժերը հոն Հայ եւ Յոյն էին : Ասկէ զատ ծանրացայ ուրիշ փաստերու վրայ ալ, քանի մը էջ վերը : Բայց հոս ուշադ-

ուածածնի ձեռամբ Տէր Աբրահամի եւ Տէր Առաքելի ի քազաւորութեան Հայոց Հեթմոյ որդւոյ Կոստանդէի, Քրիստոս Աստուած ողորմի աշխատարաց : Իսկ միւս փեղկը կը կրէ հետեւեալ արարերէն արձանագրութիւնը, որուն թարգմանութիւնն է հետեւեալը : Կատարեցաւ դուռս օգնականութեամբ բարձրելոյն Աստուծոյ յաւուրս տէրութեան մեծափառ արքային մերոյ ի թուին Տանկաց 624»(1) :


(1) Անդ էջ 229 :

(1) «Սնոն» ամսաթերթ, Երուսաղէմ 1930 էջ 319 : Գիտողութիւն մը սիրելի Սրբազանին

Հակառակ որ ինձի կը պակսի լուսանկար մը այդ նշանակալից պատմա-գեղարուեստական դրան, յենլով Սրբազանին տուած բացատրութեանց վրայ, ատիկա կարկառուն վկայութիւն մը կը նկատեմ որ ցոյց կուտայ Հայ ու Արար մահմետական գեղարուեստական սերտ յարաբերութիւններ նոյն իսկ ժ.Գ. դարու առաջին քառորդին Հայ-Քրիստոնեայ արուեստի շրջանակին մէջ իսկ, մեր եկեղեցիներուն սուրբ դռներուն վրայ: Ատիկա լայնամիտ հասկացողութեան, եւ ամէն բանէ վեր գեղարուեստի տիրապետող զարգացման, ար-

անկէ օգտուած ալ են: Այս պայմանները նկատի առնելով հարկ չկար որ՝ ինչպէս Հաուելյ կ'ուզէ կարծել՝ Հայ գորգաշէնը կամ դժագրիչը սպասէր մինչեւ ժ.Ե. դար երբ Փոքր Ասիական քիւֆի գրածեւ գորգերը մէջտեղ ելան, որպէս զի իրենք ալ օգտուէին քիւֆի արուեստէն, զանոնք գործածելու եւ ներկայացնելու համար իրենց ազդեցութեան տակ զանուոյ շրջանակներուն:

Հաուելյ իր աշխատութեան մէջ կը խօսի նաև Հօլպայնի նկարին գօտույն մասին (նկար թիւ 1): Այդ մասին արդէն խօսած եմ այ-



Պատկեր 9. — «Յաճախապատում»ի հնագիր օրինակի մը մէկ գլխազարդը (Թէոդիկի 1927ի տարեցոյցին մէջ հրատարակուած):

դիւնքն է: Արուեստ չէր պակսիր, Հայ արքունեաց ծանօթ եւ քաջալերուած ազգային արուեստ, սակայն Հայ թագաւորի մը կերտել տուած դրան վրայ օտար ներշնչմանց խորթ աչքով չեն նայած, ընդհակառակն նոյն իսկ

լուր(1): Հաուելյ կարծած էր տեսնել քիւֆի ծագում այդ գօտույն գծածեւերուն մէջ, մինչ եւ արդէն պարզեցի զայդ: Հօլպայնի գօտին մեծ նմանութիւն ունի, աւելի լաւ է ըսել՝ իսկ եւ իսկ նոյնն է Մէմլինկի նկարին (թիւ 1) գլխաւոր գծագրողներուն հետ, զայդ փաստող գծարական տախտակ մըն ալ կցած եմ այս ուսումնասիրութեանս (նկար թիւ 11): Թէ Հօլ-

հետեւեալ տողերու մասին «Արարական ոնով եւ գեղարուեստական մեծ արժէքով»: Լաւ պիտի ըլլար գիտնալ թէ ո՞ւր է Արարականը Հայ ոնէն գատող սահմանը: Հայկական ոնը որ այնքան մեծ նմանութիւն մը ունի Արարականին, Արարականին գոյութենէն շատ առաջ արդէն կար:

(1) Տես իմ ուսումնասիրութեանց շարքը, սկսեալ «Անահիտ» Բ. շրջան Բ. տարի թիւ Գ. էջ 67, Գորգաշինութիւնը Հայոց մէջ. մասնաւորաբար յաջորդ թիւին մէջ:

պայնի եւ թէ Մէժլինկի օրինակները հայկական հիւսկէնկարներու աւելի պարզ եւ ճարտարապետական ճիւղաւորման մէկ նմոյշն են, աւելի հին են քան քրեֆի ձեւերու ծագումը, եւ որեւէ կերպով խնամիրական կապ չունին իրարու հետ, քրեֆին եկած է պատուաստուած է հիւսկէնկարին վրայ հուսկ յետոյ անկէ անձանայելի ըլլալու չափ իւրացուելու համար:

Հիւսկէնկարը կամ զարդը, զործածուած է

ճոխ եւ անոնցմէ աւելի հին: Այս զարդածեւին հնագոյն նմոյշներն են ըստ իս հայկական գրեւորն խոշոր երկաթազիր, միջին մետրոպեան զիրի ձեւերը, ահնահաճոյ, ժապաւինածեւ, ուղղահայեաց, կարծես գլխատառ Ո երու եւ Ս երու անհատնում շարք մը, իրարու մէջ ագուցուած, կցուած, հիւսուած եւ երբեմն ալ Զ.Զ.Զ.Զ.Յ.Ճ.Ժ. երու առթիւ ինքնակապ, եւ այս գրերը Ե. զարուն արդէն ձեւաւորուած




Պատկեր 10 -- Գէորգ Կալզի կենդանագիրը, նկար Հանս Չոլոպայնի:

նախարարական ազդեցութեամբ շինուած հնագոյն գորգերու մէջ, այդ մասին օրինակներ ալ ունիմ ձեռքս: Հիւսկէզարդը շատ անգամ նոյնացուելու սխալը զործուած է արարական սճով զարդարուեստին հետ: Այս երկուքին անջաման գիծը (եթէ իրապէս գոյութիւն ունի) գժուար պիտի ըլլայ գտնել: Ժապաւինածեւ, իրթին, մանուածապատ եւ սակայն հիւսկէնկարէն ճշգրիտ այս զարդերը ամենէն շատ իրր քանդակ կ'երեւան ի Հայս, թէև ոչ արարականներուն չափ առատ եւ սակայն անոնց չափ

զարդացած ի գործ զրուած էին: Անտարակոյս հիւսկէնկարի խնդիրը խորունկ ուսումնասիրութեան կը կարօտի, մանաւանդ մեզի համար որ այնքան խեղճ՝ թէ՛ քանակով եւ թէ՛ որակով՝ յուսանկարներ ունինք մեր անթիւ հիւսկէնկար յիշատակարաններուն: Ուստի այս մասին աւելի բան մը կարելի չէ աւելցնել: Այս տեսակէտիս մասին ըլլալիք առարկութեանց զէմ հետեւեալ կէտերը ուշադրութեան կը յանձնեմ: Արարական շրջանէն ստաջ հիւսկէնկարգրի արուեստը ոչ գոյութիւն ունեցած է

և ոչ ալ զարգացած է այդ հողամասերուն օգտասէր ցեղ մը եղած ենք, նոյն խակ միջատ, շուրջ և մէջ: Յետոյ մենք պատկերասէր ժողովուրդ մը (բնապաշտ ըսել կ'ուզեմ) շնք եղած, փոքր ինչ փափաքը որ կար Քրիստոնէութեան ի Հայս սկզբնական շրջանին և գուցէ անկէ ալ առաջ, եղած է Հելլէն - Բիւզանտարակոյս եմ որ այդ արուեստը ունէր բարձր



Պատկեր 11. — (Բ. գծագրութիւն) . վերելք՝
 Հալպայնի նկարին շրջագօտին: Վարը՝ Հանս
 Մեմլինկի նկարին գորգին կեդրոնը: Երկուքն
 ալ՝ ժ. Ե. դարու հայկական գորգերով
 նկարներէն:

դական ազդեցութեան արդիւնք, և ժամանակէ ժամանակ կապտուեցաւ իր ազատութենէն՝ երբեմն պատկերամարտութեան և անոր ի Հայս ներկայացուցիչներու բուն վարժունքներուն և պատկերատեսց մահմետականութեան և իր Ռալիֆաներուն պատկերաջինջ գործունէութեան(1), հետեւանքով: Ասկէ զատ ժուժկալ,

կարողութեամբ ներկայացուցիչներ մեր հին մշակոյթին մէջ, օրինակ՝ Երուսաղէմի Հայ խճանկարները:

Անտարակոյս Ե. դարէն վերջ մեր ուսման ծարաւի ոսկեդարեան Հայրերը դացին Բիւզան-

և կգատկեր երարձ յերկրէ (Հայաստանի), Թ. դարուն: (Վարդան վարդ. Ս. Ղազար, 1862, էջ 74):

(1) «Իսկ գնումար փոխէ Իգիտ... որ զիսչ

դիտն, Չարսկաստան, Եգիպտոս, բժրունեցին պատկերին ունեցած կարեւոր դերը կրթութեան, արուեստի, և նոյն իսկ կրօնքի զարգացման մէջ, և արտաբարտուեցան այդ նիւթին շուրջ, և ցուալի է բսել՝ շատ քիչ բան ծանօթ է այդ ամենէն: Եթէ չըլլար պատկերամարտից ևսանդր, դուցէ մեր մատենագիրները և պատմագիրները բնաւ չհետաքրքրուէին այդ կէտերով և շտաշին նոյն իսկ այն փոքր ինչ ծանօթութիւնը, զոր այնքան շարժարանքով իրենցմէ կը քաղենք այժմ: Քանկալին վկայութիւններ, թէ և շատ տարած, մեզի ձգած է Վրթանէս Քերթոյի իր Յաղագս Պատկերամարտից արժէքաւոր աշխատութեան մէջ: Հոն որոշ կերպով կը սուի թէ պատկերամարտութիւնը գոյութիւն ունէր ի Հայս, նաև արձագանք կ'ըլլայ պատկերամարտից ամբաստանութեանց, գանձք ջրելով: Տեղեկութիւն կուտայ պատկերաց ի Հայս անցեալին վրայ «Եւ գրեալ էր թէ զպատկերս յեկեղեցիս Պապ տարաւ: Այդ ամենեցուն յայտնի է թէ սուտ խօսիք: Քանզի ի Հայք պատկերս ոք չգիտէր աննէ մինչև ցայժմ, բայց ի Հոռոմոց բերէին, և մեր ուսմունք անտի էին, և եթէ նոքա չէին կորուսեալ (քաղկեդոնութեան հետեւանքով): և քան զՊապ յառաջ այլ թագաւորք էին, և պատկերս և նկարս աննէին յեկեղեցիս Քրիստոսի, և դարձեալ զինի Պապայ և այլ թագաւորք եղեն ի Հայս, և հայրապետք, որդէս երանելի սուրբն Սահակ և Մեսրոպ և Եղնիկ և Արձան և Կորիւն և րնկերք նոցուն, որ և ի ձեռն իսկ նոցա Հայոց զպրութիւն շնորհեցաւ ի Տեառնէ Աստուծոյ, և ոչ ոք ի նոցանէ վասն պատկերաց և նկարոցայ եկեղեցւոյ բանս ինչ ոք արար»: Շահեկան է այս նիւթը և սակայն չեմ ուզեր անոր վրայ այժմ ծանրանալ, ազգային յուսամ թէ հաւաքած նիւթերս ճոխացնելով անջատարար անդրադառնամ այս նիւթին. միայն թէ հոս կ'աւելցնեմ թէ, գոնէ մինչև Վրթանէս Քերթոյի օրերուն, «Ի Հայս պատկերս ոք չգիտէր աննէ մինչև ցայժմ, բայց ի Հոռոմոց բերէին», անտարակոյս խնդիրը

կրօնական պատկերներու կարելի է վերագրել, որ ըստ վկայութեան՝ Հայոց մօտ չէին գրծուիր, այլ Հոռոմոց (Բիւզանդացւոց) երկրէն կը բերուէին: Այս վիճակը շարունակուեցաւ հասանարար մինչև Հայոց բաժանումը միւս եկեղեցիներէն: Այդ բաժանմամբ Հայք ստիպուած էին իրենց սուրբ նկարները իրենք իսկ պատրաստել, թէ և կը վկայուի թէ Ը. դարուն սկիզբը, Աշոտ Կիւրապապա «չինեաց զԴարօնից եկեղեցին յանուն Փրկչական պատկերին, զոր երբ որդի նորա յարեւմտից»: (1): «Յարեւմտից» բառով ևս դարձեալ Բիւզանդիոնը կը հասկնամ, ուրկէ բերուած էր անշուշտ Բիւզանդական արուեստով գծուած Փրկչին իւզաներկ պատկերը: Սակայն Փ. դարուն արդէն ինքնազիտակցութիւնը և քիչ մ'ալ Հայոց կրօնական մոլիտանգութիւնը, ուժգնօրէն ընդվզեցաւ օտար արուեստով պատկերներու ի Հայս մըտնելուն և սրաշուտելուն դէմ: Կաթողիկոս Վահան ի Բաղաց (Վահան Գ. Սիւնեաց, որ կաթողիկոս մնաց մէկ տարի, 968-969) ամ մի, որ և ապա կարծիս առեալ, եթէ դաշնագիր է Վրաց, և պատկերս ևս ածել, վասն որոյ փոխին դնա» (2): Հրատարակիչք կ'աւելցնեն թէ «Ոչ սո պատկերսն բերին հակառակութիւնդ, այլ սո ի Վրաց անտի բերումն» (3): Նկատելով որ Վրական պատկերներու արուեստը Բիւզանդական էր իր ամբողջութեան մէջ, անտարակոյս Հայք նեղարեւոյցան այդ պատճառով, և հազիւ թէ տարի մը զահակալութեան թոյլ տուին Վահան Գ. Սիւնեաց կաթողիկոսին: Այդ շարժման գլխաւորները անշուշտ հայ ազգային պատկերագծութեան վրայ կրթնելով էր որ կ'ընէին իրենց գործունէութիւնը, և հայ նը-

(1) Վարդան վրդ. 1862 էջ 71: Հրատարակիչէն - «Դարօնից բերդ ըստ ուխտից ի Բասէն, հաւանագոյն է լինել Կոզովիտ, այժմ Պայէզիտ»:
 (2) Անդ. էջ 89:
 (3) Անդ.:

կարչական արուեստ մը գոյութիւն ունէր այդ ատեն, որ բիւզանդականէն անկախ ալ եթէ չէր, գոնէ մեծ չափերով ազգայնացած պէտք էր որ ըլլար: Յաւալի է որ մնացեալը մութ է մեզի, եւ ոչ ալ մէկ հատիկ հայ նկարչի անուն հասած է մեզի այդ օրերէն, իսկ ձեւի, հասկացողութեան մասին ծանրանալ ու որոշ ծանօթութիւն մը տալ՝ ներկայիս աւելի քան անկարելի է:

Պատկերարուեստը չինկաւ արարական ազդեցութեան տակ, քրիստոնէական նիւթը եւ կրօնական կազմութիւնը մէկ կողմէն, եւ հետզհետէ աճող ընդհանուր մահմետական պատկերատեսութիւնը (բացառապէս անգոյ՝ Պարսկաստանի եւ մահմետական Հնդկաստանի

մէջ) առիթ չտեղծեցին Արարացւոց հետ յարաբերութեանց, որ այնքան սերտ կերպով կ'երեւան հայկական աշխարհիկ արհեստ - արուեստներու դժաձեւերուն մէջ, ինչպէս պղնձագործութեան, արծաթագործութեան, ոսկերչութեան, ճարտարապետութեան, քանդակագործութեան, հիւսուածեղէններու, գորգաշինութեան, եւ տարտամ կերպով մանրանկարչութեան մէջ: Ամենքն ալ ուրոյն ուսումնասիրուելիք ընդարձակ եւ բազմաշխատ կարեւոր նիւթեր:

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ

Ուիչիթա, 1934